

# ՀԵՒՈՆ ՊԱՊԱՆԵԱՆ


ԻՐ ԿԵՍՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԵԲԼ

ԳՐԵՑ

ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱՆԵԱՆ



Հրատարակութիւն  
«ԿՈՉՆԱԿ» ՏՊԱՐԱՆԻ  
Նիւ Եպր  
1941



# ՀԵՒՈՆ ՊԱՊԱԵԱՆ

## ԻՐ ԿԵՍԵՔՆ ՈՒ ԳՈՐԾԵՐԸ

ԳՐԵՑ

ԵՐՈՒԱՆԴ ՄԵՍԻԱԵԱՆ



Հրատարակութիւն  
«ԿՈՉՈՒԱԿ» ՏՊԱՐԱՆԻ

Նիւ Եռքf  
1941

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ

Յառաջաբան .....	7
«Արմաւիր»ի Տանուտերը .....	11
Յաշող Առեւտրականը .....	21
Ազգային Գործունեության խմբ .....	31
Որբախնամ Գործ .....	39
Լետոն Պապաեան Հ. Բ. Ը. Միութեան Մէջ .....	45
Գանատահայ Միութիւն .....	51
Սէյնթ Քէրինիսի Հայց . Եկեղեցին .....	55
Եկեղեցական Գործունեության .....	59

# ի ՑԻՇԱՏԱԿ

ՆԱՀԱՏԱԿԵԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ԵՒ

ՄՐՏԱԿԻՑ ԲԱՐԵԿԱՄԻՍ

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ

ՊԵԽՈՎԴԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ

«ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»

ԼԵԽՈՆ ՊԱՊԱԵԱՆ

## Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Առեւտրական ասպարէզի մէջ յաջողած Հայեր շատ կան Ամերիկայի մէջ, բայց ոչ ոք կը մտածէ՝ հարուստ ըլլալնուն համար զանոնիք հանրային ուշադրութեան յանձնել՝ լեզէոններով հարուստ պարունակող Միացեալ Նահանգաց մէջ :

Լեւոն Պապաեան հանրային գնահատութեան արժանի համեղիսացած է իր երկարամեայ ազգասիրական գործունեկութեամբ եւ զոհաբերութիւններով : Այս համառօտ կենսազրականին նպատակն է, ուրիշ յաջողած Հայերու օրինակ ցոյց տալ Պապաեանի յարատել ծառայութիւններն, Հայաստանեաց Եկեղեցւոյ, Հայ բարեգործութեան եւ Հայ համայնքին՝ մասաւանդ Գանատայի մէջ :

Իր մասին ստոյգ տեղեկութիւններ հաղորդած են Գանատահայ անձնաւորութիւններ, մասնաւորապէս Պր. Գեորգ Սէմէրնեան, որ, իբրեւ իր ֆարտուղարը, հաղորդակից եղած է Պապաեանի սրտին տաքուկ զգացումներուն եւ ուսումնասիրած է անոր կեանքն ու գործերը :





ԼԵՒՈՆ ՊԱՊԱՅԵՍՆ



## «ԱՐՄԵԽԻԹ» ի ՏԱՆՈՒՑԷՌԸ

Գանատայի Թօրօնթօ քաղաքին շրջակաները կը գըտնըւի խիտ պուրակներով եւ արեւոտ դաշտերով պըճնըւած «Եռք Միլա» արուարձանն, որուն հովասուն բարձունքներուն վրայ կը տարածուին պարարտ արօտավայրեր :

Այս արուարձանին մէջ, խոր անտառի մը ձորովը շրջապատուած բլուրի մը կատարին վրայ կը բարձրանայ գեղատեսիլ չէնք մը, իր պարտէզներով ու ծաղկաստանով : Ասիկա «ԱՐՄԵԽԻԹ»ն է, բնակարանը Գանատայի հայութեան առաջնորդող դէմքին՝ Լեւոն Պապաեանի :

«Արմաւիր», մեծ բլուրին վրայ ամենուն հետաքրքրութիւնն ու սքանչացումը գրաւող կոթող մըն է, իր արեւմտեան ճարտարապետութեան, արեւելեան կահաւորման ու արգուզարդին մէջ ներկայացնելով տանուտէր Պապաեանի եւ իր չնորհալի Տիկնոջ դիւրահաղորդ ու առատասիրտ աղնուականութիւնը :

«Արմաւիր», ըստ բազմաթիւ այցելուներու՝ անրջային պերճանքով օժտուած է եւ երազել կուտայ արեւելքի անցեալ քաղաքակրթութեանց ու փառքերուն, իր արագական փայլուն մօզայիքներով, կապոյտ աւազանով, ժանեակի պէս նրբօրէն գործուած պատուհանի երկաթեայ վանդակներով,— մինչ ընդարձակ սենեակներուն մէջ տարածուած թանկարժէք անօթները, նկարները, գորգերը, սափորներն ու արձանիկները, փըթի փուան աթոռներն ու հիւսուածեղէն զարդարանքները գունագեղ գեղեցկութիւններ են, որոնք Պապաեան ամոլին կազմած հայկական ընտանիքին երջանկութեանը կը սատարեն :

Թօրօնթոյի շքեղ բնակարաններուն մէջ, «Արմաւիր» միայն բնակարան մը չէ, ուր՝ իր կառուցման օրէն սկսեալ հաղարաւոր հետաքրքիրներ այցելած են: Անիկա՝ կարծես խորհրդաւոր արեւելքէն այս արեւմտեան հեռաւոր աշխարհը փոխաղրուած պատկեր մըն է, որուն առ-

ջեւ, մարդիկ պահիկ մը կարող են երազել «Հաղար ու Մէկ Գիշերներու» անուրջներն, զգալով պատրանքոտ գեղեցկութեան մը դիւթանքը: «Արմաւիր» նաև թանգարան մընէ, առլի՛ քարի ու երկաթի վրայ բանուած քանդակներով, չնորհալի կարմարներով, պրկեալ սիւներով եւ կարմիր սպանիսկան կզմինարներով: Հոն կը տեսնուին ծովանկարներ՝ Այլազովսկիէն եւ Մախոսկեանէ, եւ բնական տեսարաններու այն աղուոր պատկերները, որոնց նկարիչ Սարայլեան զիտէ վսեմ խաղաղութիւն մը տալ: Այս բոլորը, լայն սենեակներու մէջ ընդելուզեալ կահ կարասիներով եւ քանդակեալ հնութիւններով,— որոնք 16-երորդ դարու գեղապաշտ մաւրիսանացիներուն ստեղծած քաղաքակրթութեան սատաններէն բերուած են,— կը ներկայացնեն երաժշտական համերգի մը համադրութիւնն արտայայտող ներդաշնակութիւն մը:

\*

\* \*

Եթէ կարելի ըլլար վիպսան Պալզաքի գրչով նկարագրել տան մը ներքինը, զայն արտայայտութիւնը գարձնելով տանտիրոջ նկարագրին ու հոգեբանութեան, «Արմաւիր»ը պերճախօս թարգմանը պիտի ըլլար Տէր եւ Տիկին Պապաեաններու հոգւոյն ու բնաւորութեան, իր ներզաշնակութենէն եւ ճոխութենէն ցոլացնելով անոնց անհատականութիւնը:

Այս գեղեցիկ բնակարանն ու սպարէէ զը կը յայտնեն ապրելու այն հայկական կերպն, որ՝ արեւելեան միջավայրին ու կեանքին բոլոր գրաւիչ յիշատակներն ու երեւոյթները կարծես կենսական կը գարձնէ՝ հեռաւոր գանատայի մէջ կազմուած աղուոր հայկական բնտանիքի մը բարօրութեան համար:

\*

\* \*

Սակայն, որքան ալ յատկանշական ըլլար չնորհալի ճաշակի մը արտայայտութիւնը, ոչ ոք Պապաեանի ստեղծած այս գեղեցիկ արտաքին երեւոյթներէն կարող պիտի ըլլար անոր անձին թափուն էութիւնը ճանչնալ եւ անոր անհատականութեան մէջ զանել՝ տոհմիկ առաքինութիւննե-

բով կազմուած հարազատ հայ հոգի մը եւ ազդասէր սիրու մը:

Պապանի հրապոյրը նիւթական հարստութիւնը չէ: Բարի, հաւատաւոր, գոհարերող հայու նկարագիրն է անոր անհատական գերազանցութիւնը կազմող ճոխութիւնը:

Եւսն Պապան պարզ մարդ մըն է, այն իմաստով որ իր կարեւորութեան հպարտութիւնը չի ցուցագրեր: Անիկա բարի հայ մըն է, աւանդական հաւատարմութեամբն եկեղեցական ու բարեգործ հայուն: Ինք՝ ու իրեն հետ Տիկին Պապան, երկուքն ալ հիւրասէր են սրտի առատութեամբ: Զուարթախօս, սրամիս ու կատակասէր մտերժականութիւն մը, անոր ընկերական վարուերակերպը կը գարձնէ շատ մարդամօտ, մինչ վարք ու բարքի մաքրութիւն մը՝ սրաէն ճառագայթելով կը չողայ անոր կոկի ու փայլուն գրսերեւոյթին վրայ:

\*

\* \* \*

Իր կառուցած «Արմաւիր»ին նման, Եւսն Պապան անհատական կեանքին մէջ կատարած է աղուոր գործեր, որոնք կեանքի լուսազոյն արժէ քներուն՝ նիւթական արժէ-քին քով բարսյական մէծ արժէ քներու մասին իր հասկողութիւնն ու գնահատութիւնը կը ցորցնեն: Այս կերպով, անիկա իր մէջ ապրեցուցած է հայկական գաղափարապաշտութեան վաղեմի ժառանգութիւնը, որ գոյութեան պայքարին մէջ տկարացած կամ սպասած շատ մը անհատներու համար կարող է հանդիսանալ ներքին վերանորոգման եւ վերականգնումի անհամաժեշտ հարստութիւն մը, եթէ մարդիկ կանուխէն ստանան՝ ամէն ջանք, ամէն մտածում, ամէն կարողութիւն միմիայն նիւթական յաջողութեան վրայ չկերպոնացնելու իմաստութիւնը:

\*

\* \* \*

Եթէ «Արմաւիր» արտայայտութիւնն է ճոխ ու գեղեցիկ ապրերակերպին, — Արեւելքի գոյներուն եւ գեղեցկութեանց մէջ հայ հոգւոյն արտայայտութիւնն, իր պարզութեան եւ ընտանեկան առաքինութեան մէջ կը գտնենք Տէր եւ Տիկին Պապաններու ազդայն մէջ:

Ժէք գործերու, ձեռագործներու եւ նկարներու մէջ ընկճըտած, կորսուած եւ թաղուած չեն այս Հայ մարդուն եւ տիկնոջ տոհմային ողին եւ ազգային գիտակցութիւնը:

«Արմաւիր» Հայ տուն մըն է,— ազգային տուն մը՝ որուն վառ օճախը տաքցուցած է բոլոր այցելուներու սըրտերը: Տէր եւ Տիկին Պապաեաններ միայն գեղեցկութեամբ շրջապատած չեն իրենք զիրենք: Բուն հոգեկան գեղեցկութիւնը կը բղիսի անոնց անհատականութենէն: Հայկական մարտիրոսութիւնը տեսած Լեւոն Պապաեանը գիտցած է հայր ըլլալ կոտորածներէն փրկուած որբերու, իսկ Տիկին Պապաեան անոնց «մայրիկ»ը գարծած է գուրզուրոտ հոգածութեամբ: Գեղեցկութեան մէջ ապրելու Արեւելեան ճաշակին միացած են Պապաեան ամոլին բարեգործութեան, օգտակար հանդիսանալու եւ զոհաբերելու աւելի գերազանց առաքինութիւնները:

Թօրօնթօ այցելող հայեր, մանաւանդ Հայ եկեղեցականներ, որոնք հաւատաւոր եւ հոգատար բարեկամ մը գտած են յանձին Լեւոն Պապաեանի, — պարզ քահանաներէն սկսեալ մինչեւ առաջնորդ արքեպիսկոպոսներ, կաղմակերպութեանց ներկայացուցիչներ եւ գործիչներ, օրերով, շաբաթներով եւ ամիսներով ապրած են Արմաւիրի տաքուկ հայկական տանիքին տակ, վայելելով Տէր եւ Տիկին Պապաեաններու անթերի հիւրասիրութիւնը:

Աղուոր, քաղցր ու ջերմիկ շունչի մը պէս տանուտէր Պապաեանի բարեկամութիւնը սպարուրած է մարդիկ ու տարածուած է «քնութեան սիրուն զաւակները» կոչուած անասուններուն վրայ, զորս Պապաեան կը պահէ «Արմաւիր»ի մօտակայ ազարակին մէջ: Իր խելացի նժոյդ ձին, որով ամէն առտու կը սիրէ սարերն արշաւել, տանը կատուն, շնիկը, գառնուկն ու հորթը, ճուտիկն ու աղաւնիներ, բոլորն ալ անուն ու անհատականութիւն ունեցող բարեկամներ են:

Բոլորն ալ, մարդիկ ու անասուններ կ'ապրին պարզուկ ու երջանիկ մտերմութեան մը մէջ, որ թերեւս՝ աւելի յատկանշական եղանակով քան իր հաւաքած թանկագին առարկաները, ցոյց կուտայ Պապաեանի սէրն աղուոր եւ ճոխ կեանքի համար: Այսպէս, շնորհալի Տիկին Պապաեա-

նէ սկսեալ մինչեւ Արմաւիրի սպասաւորները ենթարկուած են Լեւոն Պապաեանի չինչող խառնուածքին ազդեցութեան:

Այս յաջող առեւտրականն օժտուած է գրաւիչ նկարագրով: Անոր ուժեղ, ուշիմ ու ժպտուն դէմքին վրայ կը չողան արթուն, զուարթ ու պայծառ աչքերը, մինչ շրթունքները կ'արտայայտեն համեղ բնաւորութեան մը սրամտութիւնն ու բարի հեղնանքը: Իր վայելուչ կերպարանքը, լայն ճակատը եւ ժպտուն աչքերը համակրելի անհատականութիւն մը կը մատնեն. իր կորովի դէմքը կը յայտնէ թէ կամքի տէր մարդ է ինք եւ ոչ ոք իրաւունք ունի զինք պարզամիտ կարծելու, եւ եթէ աղուոր, կոկիկ հազուսաները կը չեշտեն անձին փայլը, համեստ ու դիւրահաղորդ բնաւորութենէն կը ցոլայ յաւակնութիւններէ զուրկ ներքին հոգեկան պարկեշտութիւն մը:

Լեւոն Պապաեանի անհատական մերձեցումը շատ պարզ է եւ մարզամօտ: Իր խօսակցութիւնն համեմուած է սրամիտ կատակներով ու պատմութիւններով: Պատիկուց օժտուած էր միմիք, նմանողական կարողութիւնով, զոր ցարդ պահած է, թէեւ իր հեղնութիւնը զուրկ է խայթէ, եւ ամէն զուարթութիւն, ամէն կատակ, ամէն ժեստ կ'արտայայտէ ապրելու երջանկութիւն մը, որ անձէն կը բղխի ինչպէս անուշ ջուրն՝ աղուոր կարկաչուն աղբիւրէ մը:

Կեանքի, գեղեցկութեան եւ բոլոր աղուոր բաներու սէրը կարծես բնական ներչնչումով այս պատուական Հայ առեւտրականին անհատական կեանքը վրկած է հոգեմաշ հնհնուքներէն, այն չոր ու ցամաք մտատանջութիւններէն՝ զորս առեւտուրի եւ նիւթական յաջողութեան յաւէրժական հետապնդումը կը պատճառէ գործի մարդոց: Լեւոն Պապաեան իր չինչող խառնուածքին համեմատ ապրած է. իր հոգին բաց պահած է ցեղին աւանդութեան եւ իտէալ-ներուն հանդէպ: Այս կերպով անիկա եղած է գեղապաշտ, սիրահար մշակոյթի եւ խորհուրդի, բնազդաբար եւ գիտակցաբար կրկնակ կեանքով ապրած է ան. յաջողութիւն հետապնդած է՝ բայց չէ հեռացած իտէալականէն: Ասոր ապացոյց են իր սէրը երաժշտութեան եւ նուագի, ջութակահարութեան եւ եկեղեցական երաժշտութեան, որոնք

«Արմաւիր»ի զուարթ մթնոլորտը կը լեցնեն իր ուրախ խօսքին ու քաղցր ժպիտին հետ:

Այս պատճառով ալ «Արմաւիր»ը զարձած է ապրելու լաւագոյն կերպի մը խորհրդանշանը: Հոն՝ Պապաեան իր կենսապաշտութեան կը միացնէ եկեղեցասիրութեան, զոհողութեան եւ հայրենասիրութեան սիրալի յատկութիւնները:

\*  
\*      \*

Լեւոն Պապաեանի կեանքին մեծագոյն նպատակն եղած է՝ բոլորանուէր նախանձախնդրութեամբ պաշտպանել ու պահպանել Հայաստանեայց Եկեղեցին, իբրեւ աղքային մշակոյթի հին վառարանը, որ իր պայծառ կրակովը տաք պահած է հայոց ազգային եւ հոգեկան կեանքը:

Սակայն, հարկ է ըսել՝ թէ Պապաեանի մեծ սէրն հանդէպ ազգային եկեղեցւոյ, աւանդապաշտ կրօնասիրութեան մը անգիտակից յարումն ըլլայէ աւելի՝ գիտակից ազգասիրութեան մը ներչնչումէն ծնած է:

Անիկա անսահման հպարտութիւն կ'զգայ ՀԱՅ ըլլալուն համար, որովհետեւ գիտէ՝ թէ ազգին մեծութիւն եւ քաղաքակրթութիւն առողջ հոգեկան ու մշակութային կարեւը արժէքները՝ գաղափարական վսեմ հայրենասիրութեան սրբազնն ոգիովն առլցուն հայ եկեղեցական եւ իմացական լուսաւորիչներու ստեղծագործութիւններն են:

Ապրերով հեռաւոր Գանատայի մէջ, որը տեղական իշխանութիւնք զինք միշտ ճանչցած են իբրեւ լաւագոյն հայ մը, — ազգեցիկ՝ քաղաքական բարեկամութիւններով, — Պապաեանի անկեղծ հայրենասիրութիւնը Գանատացիներու աչքին միշտ շողացած է ազգային հպարտութեամբ:

Որքան իբրեւ ազգասէր հայ՝ Լեւոն Պապաեան հպարտացած է իր ծագումով, այնքան ալ՝ անիկա եղած է անկեղծ ու անշահանդիր՝ ազգային կեանքի նույիրած աշխատանքներուն մէջ, ազգային նպատակներու հետապնդումին մէջ ցոյց տալով՝ հատուածական տեսակէտներէ խուսափելու ուժեղ տրամադրութիւն մը:

Այս բարձր ազգասիրութիւնն է որ զինք մղած է սա-

տարելու ամէն տեսակ ազգօգուտ ձեռնարկներու երբ իրեն  
դիմում կատարուած է յանուն ազգային պէտքերու եւ ժո-  
ղովրդային կարօտութեանց: Անիկա նուիրած է Հայ Բա-  
նակի հանգանակութեան, Շիրակի աղէտեալներուն, նու-  
պարաշէնին, Հայաստանի, Սիւրիոյ եւ Յունաստանի  
զաղթականներուն, Հիւսիսային եւ Հարաւային Ամերի-  
կայի մէջ զանուազ կարօտեալներու, Ահարոննեան Փրն-  
տին, Եկեղեցական եւ գլորոցական շինութեանց, ամէն ուր  
որ տեղի ունեցած ըլլան ասոնք:

Այսպիսի անխարական զոհաբերութիւն քիչերու տրր-  
ուած է: Հակառակ այս իրողութեան, Պապաեան զերծ  
մնացած չէ Հատուածամոլ տարբերու նաշատակաւոր  
հակառակութենէն, որովհետեւ քաջութիւնն ունեցած է  
ազգային գերազոյն տեսակէտներն ու շահը պաշտպանե-  
լու:







Ահա ուրեմն մարդն եւ Հայրենասէրն իր ընդհանուր  
նկարագրային զիծերով:

Պէտք է յայտնէլ՝ թէ առհասարակ բարեգործական  
եւ Եկեղեցական յարատեւ նախանձախնդրութենէ մղուած  
այս համակրելի անձնաւորութեան կեանքը մեծագոյն  
վիշտի մը ողբերգութեամբն յուզուած է:

Լեռն Պապաեան գերազոյն համակրանքով մը տո-  
ղորուած էր հանդէս Առաջնորդ նահատակ Դուրեան Արք-  
եպիսկոպոսին: Անիկա իր սրտակից բարեկամն էր, — Ե-  
կեղեցական մը մասնաւորապէս նուիրուած Հայ Եկեղեց-  
ոյ կրօնական առաքելութեան, որուն սէրովն ու հաւատ-  
քովը լեցուած է ինք: Պապաեան պիտի գատապարտէր  
արդար Եկեղեցականին ոճրագործները, հոգ չէ թէ ո՛ր  
խմբակցութեան պատէանէին անոնք: Ինք՝ որ միշտ կը  
ցանկայ Հայ ազգին խմբաւորումը տեսնել մէկ Եկեղեցա-  
կան կազմակերպութեան տակ ու մէկ ազգային գաղափա-  
րի շուրջ, խորապէս տառապեցաւ եւ իր Փիղիքական ա-  
ռողջութեանը ծանրապէս աղօղող վշտով խորվուեցաւ,  
որովհետեւ նահատակ Առաջնորդին արիւնը հրեղէն խրա-  
մատ մը բացաւ Հայ Եկեղեցւոյ միասնականութեան առ-  
ջեւ:



ԱՐՄԵՆԻԱ» ՓՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԿԱՆԱԾ



## ՅԱԶՈՂ ԱՌԵԽՏՐԱԿԱՆԸ

Մանկութեան եւ պատանեկան տարիքի առաջին ազգեցութիւնները միշտ տեւական յատկութիւններ կը դրում են անհատներու նկարագրին վրայ, եւ յաճախ, հասուն մարդն ըմբռնելու համար հարկ է գիտնալ տան եւ դպրոցի մէջ ստացուած տիրական ներգործութիւնները:

Լեւոն Պապաեանի անհատականութեան մէջ կրօնական ուժեղ զգացումը եկեղեցասէր ծնողքի մը բարեպաշտութեան խոր ակէն կը բղիի:

Իր հայրը, Բիւթանական գաւառին Պրուսա քաղաքին մէջ յայտնի փաստաբան Օհաննէս Պապաեան, իսկ մայրը, Էֆթիկ Հէքիմեան, դուստր հանրածանօթ Կարապետ աղա Հէքիմեանի, Հայ Եկեղեցւոյ խունկէն բուրումնաւէտուած խոր հաւատքով Հայեր էին: Աստուածաշունչն անոնց ներշնչարանն էր, իսկ սաղմոսերգութիւնները՝ աղօթքի եւ պաշտանքի մէջ վերացած իրենց հոգիններուն ըղձանքները կ'արտայայտէին, կրօնքին այս հարազատ հայերուն համար ներքին գորութեան, իմաստուն խորհուրդներու եւ սփոփարար միիթարութեան ներշնչում մը եւ ապաւէն մը դարձնելով:

Լեւոն Պապաեան, ծնած 1875 Յունուար 15-ին, իր պատանեկութեան տարիքէն մինչեւ այսօր, Հայ Եկեղեցւոյ յարումին մէջ ցոյց կուտայ այն պարզունակ, ջերմեռնդ ու հաւատաւոր կրօնասիրութիւնը, որ՝ իր ծնողաց համար Հայ Եկեղեցին Հայ կեանքէն անբաժանելի գերագոյն իրականութիւն մը դարձուցած էր:

Պատանութեան շրջանին ամէն օր հաւատարմաբար Սուրբ Գիրք կարգացող այս կրօնասէր անձն, այսօր ալ իր գրադարանին մէջ կը պահէ տասնեակներով Աստուածաշունչ եւ Աւետարան, դանոնք նույիրելու համար եպիսկոպոսներու եւ քահանաներու, կամ Հայ անձերու եւ ընտանիքներու, պնդելով որ կարդան Ս. Գիրքը:

Պապաեան ինք եւս կրնայ Վահան Թէքէեանի գեղե-

ցեկ բանաստեղծութեան խօսքերն ըսել իրաւամբ՝ թէ  
«Եկեղեցին հայկական, հայրենի տունն է հոգւոյս...  
Եկեղեցին հայկական բարձր՝ բերդն է հաւատքին  
Հայ պապերուս՝ զոր հողէն զայն քար առ քար հանեցին,  
Ու երկինքն իջուցին զայն ցող առ ցող, ամպ առ ամպ,  
Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ քաղցրու-  
թեամբ:

\*

\* \* \*

Իրենց ընական ճարպիկութեամբ եւ աշխատանքով  
չինուած Հայ առեւտրականներ, պապենական եւ ընտա-  
նեկան աւանդապաշտութեամբ առհասարակ իրենց մէջ  
վառ պահած են Հայ Եկեղեցւոյ սէրը, սակայն քիչեր մի-  
եւնոյն նախանձախնդրութիւնը ցոյց տուած են կրթու-  
թեան, մշակոյթի, գրական եւ իմացական արժէքներու  
մասին:

Լեռն Պապաեան գպրոցէն ալ կրած է տեւական աղ-  
դեցութիւն մը, որու չնորհիւ մինչեւ այսօր անիկա գիտէ  
գնահատել իմացականութիւնն ու մշակոյթը:

Պապաեան իր նախնական ուսումն ստացած է Պրու-  
սայի Գէորգեան վարժարանին մէջ՝ անոր շրջանն աւար-  
տելով, իսկ Ֆրանսսերէնի եւ Անգլիերէնի մէջ յառաջանա-  
լու համար երեք տարի յաճախած է Պրուսայի բողոքա-  
կաններու «Հաւաքիչ» վարժարանը:

Իր բոլոր ուսուցիչներուն մէջ հանրածանօթ անձ մը  
կը գտնենք.— Պրուսայի Գէորգեան նախակրթարանին  
տնօրէն, ծանօթ հայագէտ, արարագէտ եւ քաջ թրքաբան  
Ստեփան Կուրտիկեանը, որուն Պապաեան աշակերտած է  
մինչեւ 1890: Լեռն Պապաեան միշտ հիացումով կ'արտա-  
յայտուի իր անուանի ուսուցիչ-տնօրէնին նկատմամբ, ո-  
րուն հանդէպ ունեցած պատկառանքն հետզհետէ վերած-  
ուած է մինչեւ այսօր սիրալիր թղթակցութիւններով մշակ-  
ուած փոխադարձ սերտ բարեկամութեան:

\*

\* \* \*

1892-ին երիտասարդ Պապաեան իր ծնողքին հետ կը

մեկնի ու կը հաստատուի Պոլիս, ուր երեք տարի կը յաճախէ Կալաթա Սէրայի լիսէն:

1896-ին, քսան տարեկան երիտասարդ եղած, անիկա ականատես կ'ըլլայ Պանք Օթօմանի դէպքին ու Պոլսոյ մէջ տեղի ունեցած ջարդերուն:

Հայ երիտասարդներու համար Պոլիսը վտանգաւոր գտնելով, իր քրոջ ընտանիքին հետ անիկա կուգայ հաստատուիլ Գանատայի Մոնթրէալ քաղաքն, ուր՝ իր քեռայր Պօղոս Գուրեանի հետ կ'զբաղի գորդի գործով:

Երբ քիչ ատենէն Գուրեան Քալիֆորնիա կը մեկնի, Պաղաճան կը վարէ գործին տնօրէնութիւնը եւ ձեռք կը ձգէ առեւտրական թանկագին փորձառութիւններ:

Մօտաւորապէս տարի մը Մոնթրէալ մնալէ վերջ, կը փոխադրուի Թօրօնթօ քաղաքը, զայն աւելի բարգաւաճ նկատելով իր կեդրոնական դիրքին մէջ:

\*  
\*      \*

Եթէ քննենք Ամերիկայի առեւտրական ասպարէզին մէջ յաջողութիւն գտած հայոց յառաջդիմութեան պատճառները, ամէն մէկուն մէջ առեւտրական արժանիք կազմող աշխատասիրութեան, ձեռներէցութեան, յարատեւութեան, հնարամտութեան, ուշիմութեան եւ արեւելեան գունագեղ անհատականութեան յատկութեանց հետ՝ պիտի գունենք անհատական մերձեցումի անձնական եղանակ մը, որ՝ արեւելեան գորգերու առեւտուրին մէջ բնիկ ճարտարութեան եւ հմտութեան միացած, հայ գորդավաճառներու յաջողութեան գաղտնիքներէն մին հանդիսացած է:

Բացի առեւտրական եւ դրամական ասպարէզներու մէջ հին ծանօթ մէկ քանի մեծ առեւտրական ընտանիքներէ, — յաջողած հայերէն շատեր իրենց յառաջդիմութիւնը կը պարտին անձնական յատկութեանց, զորս առհասարակ հայը մշակած է Թուրքիոյ մէջ, տիրող ոէժիմին տակ գոյութեան պայքարին պարտադրած յաւէրժական մաքառումներուն, հնարամտութեանց եւ խորամանկութեանց

**Հնորհիւ կազմելով հետաքրքրական անհատականութիւն  
մը:**

Բոլոր Հայ առեւտրականներն ալ գործի ասպարէզին մէջ մշակուած յատկութեանց միացուցած են՝ պայմաններէն ու պարագաներէն օդտուելու կարողութիւնը։ Թէեւ բոլոր յաջողածներն ալ հայութեան պատիւը բարձր պահած չեն իրենց առեւտրական պարկեշտութեամբ, սակայն, իր մանկունակ վստահութեան մէջ արեւելքցին միամիտ երեւցող ամերիկացւոյն համակրանքը գրաւող հայեր յաջողած են զայն երկար ատեն պահել եւ անկէ օգտուիլ, մինչեւ որ Հայ առեւտրականներ, իրեւամարտ մրցակցութենէ մղուած՝ իրենք ամերիկացին կասկածներնչած են Հայ վաճառականներու պարկեշտութեան մասին։

Լեւոն Պապաեանի Համար կրնանք ըսել, թէ առաջին վայրկեանէն անիկա իր պարկեշտութեամբ վստահութիւնը գրաւած է ոչ միայն Գանատացի՝ այլև աշխարհի բոլոր կարեւոր առեւտրական տուններուն եւ պահքերուն, որոնց Հետ առեւտրական գործեր ունեցած է։

Այս Համբաւին թուիչ տուող անհատական արժանիքը, որ Արեւելեան գորգերու ծանօթութեամբ կազմուած է, բախտին ժպիտովն՝ ա'լ աւելի զօրացած է։ Արեւելեան գորգերու իրական արժէքը Գանատացիներու ծանօթացընելու ջանքերուն շնորհիւ՝ 1900 թուականներուն Պապաեան բարեկամութիւն կը հաստատէ, այն ժամանակ Քընէտիլըն Բըսիփիքի Նախագահ Սըր Ուիլիմ Վան Զօրնի Հետ, որ սիրահար էր գեղարուեստի ու հաւաքիչ՝ թանկառին Արեւելեան գորգերու եւ արուեստի արժէքաւոր առարկաներու։ Սըր Ուիլիմը՝ Լեւոն Պապաեանի պատրաստել կուտայ իր տան մէջ ունեցած 96 կտոր արեւելեան գորգերու ցուցակը, իւրաքանչիւրին մանրամասն պատմական նկարագրութիւններով ու արժէքով։ Անիկա ա'յնքան գոհ կը մնայ Պապաեանի այս աշխատութենէն եւ քարաօլիէն, որ ոչ միայն ինք Պապաեան վաճառատունէն կը զնէ թանկագին գորգեր, այլեւ, զայն կը յանձնարարէ բազմաթիւ հարուստ անձերու եւ ընտանիքներու։ Այսպիսի յաջողութեանց շնորհիւ Պապաեան տարուէ տարի կը յա-

սաջդիմէ : Պարկեցտ, վաստահելի եւ գործին հմուտ վաճառականի համբաւը կը հաստատուի գորդի ասպարէզին մէջ : Վերջապէս, անիկա արեւելեան գորդերու մասին կարեւոր հեղինակութիւն մը կը գառնայ իր հրատարակած մասնագիտական գիրքերով եւ յօդուածներով :

1912-ին Պապաեան Անգլիա կը մեկնի եւ Լոնտոնի մէջ կ'ամուսնանայ Ահարոն Պէնլեանի դստեր՝ Օրիորդ Բերուզ Պէնլեանի հետ :

Թօրօնթօ վերագառնալէն յետոյ կը կանչէ իր տիկնոջ եղբայրը, Կարապետ Պէնլեան, որ իրեն համար կ'ըլլայ կարող ու հաւատարիմ օդնական մը : Քիչ ժամանակէն Պապաեան վաճառատան համբաւը կը տարածուի Ատլանտիանէն մինչեւ Խաղաղական, իբրև արեւելեան լաւագոյն գորդերու շտեմարանը :

Պապաեան կ'սկսի առեւտրական մասնաճիւզներ հաստատել զանազան բազմամարդ քաղաքներու մէջ :

\*  
\* \* \*

1914-ի համաշխարհային պատերազմի նախօրեակին, իր տիկնոջ հետ Պոլիս կը մեկնի ապրանք գնելու համար : Հոն կը գտնէ իր մեծանուն բարեկամը, Տիար Արշակ Գարեգին օգեան :

Թուրքիա այդ պահուն դաշնակցած էր Գերմանիոյ, կէօպէն ու Պրէսլաւ գերման մարտանաւերը նեղուցներէն ներս մտած էին : Պոլիս, պատերազմի հաւանականութեան լուրերով ողողուած, կը ներկայացնէր քաղաքական անսույտ վիճակ մը, առեւտրական հրապարակին անորոշութեան մատնելով :

Տիար Ա. Գարակէօգեան, քաջատեղեակ ընդհանուր կացութեան եւ ծանօթ ապագայ վտանգներուն, Պապաեան ամոլին կը թելադրէ շուտով Պոլսէն հեռանալ, դիւրացնելով անոնց մեկնումը :

Հակառակ դժուարութեանց, Լեւոն Պապաեան յանդուգն ինքնավստահութեամբ Պոլսոյ հրապարակէն մեծքանակութեամբ գորդ կը գնէ, սակայն, նեղուցներու փակման պատճառով ապրանքին միայն մէկ մասը կարող

կ'ըլլայ Գանատա հասցնել։ Տէր եւ Տիկին Պապաեաններ  
Պոլսէն կը մեկնին, եւ դեռ Լոնտոն չհասած կը լսեն պատե-  
րազմի յայտարարութիւնը։

\*  
\*      \*

Լեւոն Պապաեան մէկն է այն Հայ առեւտրականնե-  
րէն, որոնք հեռատեսութիւնն ու կարողութիւնն ունեցան  
յանդգնութեամբ մեծ յաջողութիւնն երաշխաւորելու։ Ա-  
նոնք ըմբռնեցին թէ գորդի արեւելեան հրապարակը պիտի  
գոցուի պատերազմին պատճառով, եւ ապրանքի պակա-  
սէն, գորդերու գիններն անհամեմատ չափով պիտի բարձը-  
րանան։ Պատահեցաւ որ կարեւոր հարստութիւններ դի-  
զեցին մեծաքանակ գորդ ունեցող վաճառականներ, որոնք  
Պապաեանի նման տաենին ապրանք գներ էին Պարսկաս-  
տանի, Պոլսոյ եւ Լոնտոնի հրապարակներուն վրայ, եւ  
կրկնապատկուած ու քառապատկուած գիններով կրնային  
ծախել մասնաւորապէս Ամերիկայի ու Գանատայի մէջ։  
Պատերազմի բեմերէն հեռու գտնուող Ամերիկան ու Գա-  
նատան Դաշնակիցներու գինարաններն ու շտեմարաններն  
ըլլալով, պատերազմի առեւտուրէն անհամեմատ բարգա-  
ւածութեան հասած էին, եւ ժողովուրդն, առաջին անդամ  
ըլլալով թերեւս, ինքզինք կարող կ'զգար իրականացնե-  
լու բարելաւութեան աւելի բարձր աստիճան մը, գեղեց-  
կին ճաշակով։ Արեւելեան գորդը ծաղկեցաւ ու գունագեղ  
վարդերու նման բացուեցաւ մինչեւ անդամ հասարակ  
տուններու մէջ. անոր ճաշակը տարածուեցաւ ու նուիրա-  
զործուեցաւ, կարդ մը հայոց բախտը շինելով։ Անտարա-  
կոյս, Պապաեան եւս օգտուեցաւ իրեն ներկայացուած  
պատեհութիւններէն։

Հեռատեսութիւն, յանդգնութիւն, արթուն եւ աչա-  
լուրջ հսկողութիւն, առեւտրական լաւ զեկավարութիւն եւ  
կազմակերպութիւն անոր համար եղան բաղդորոշ յատ-  
կութիւններ։ Ամբողջ քան տարի անիկա անխոնջ ու յա-  
րատեւ աշխատանք, խելք եւ առեւտրական ճարտարու-  
թիւն նուիրած է իր գործին։ Պապաեան յարատեսութեամբ  
հետեւած է քաղաքական անցուղարձերուն, չօշակած է

առեւտրական հրապարակին բազկերակը, եւ չնորհիւ գործի մարդոց անհրաժեշտ եղող դրական յատկութեանց՝ տակաւին երիտասարդ տարիքին մէջ անիկա կրցած է ըստեղծել նիւթական նախանձելի վիճակ մը:

Նոյնիսկ 1915 — 17-ի շրջաններուն՝ Պապաեան առեւտրական հաստատութիւնն հասած էր այնպիսի վիճակի մը, ուր գործը կրնար իր բնական ընթացքով յառաջանալ առանց դեկավարութեան մեծ ճիգերու:

Լեռն՝ Պապաեան, շրջապատուած հայ ու տեղացի հաւատարիմ պաշտօնեաններէ եւ ազգականներէ, որոնք կարող օգնականներ են, այժմ միայն վերին հսկողութիւն մը կը կատարէ գործին վրայ: Իր առեւտրական հաստատութիւնը դրած ըլլալով յառաջդիմութեան բնական հունին մէջ, կրնայ ազատորէն ճամբորդել, վայելել բարեկամներու ընկերակցութիւնը եւ նուիրուիլ ազգային գործունէութեան:



ՏԵՐ ԵՒ ՏԻԿ. Լ. ՊԱՊԱՆԵԱՆ ԳԱՐՆԱԿԻ ԹԻՒԹԱՆԴԱՄԵՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Digitized by srujanika@gmail.com

## ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒԽԵՐԻՆԹԻՆ

Ամէն ազգ իր «ապրելու կերպն» ունի:

Ամերիկային «ապրելու կերպ» կը կոչէ մարդկային աղատութեան եւ անհատական իրաւանց վրայ հաստատուած կեանքը։ Մարդ էակին անհատական արժէքն, անոր մտածման, խօսքի եւ խղճի աղատութիւնն Ամերիկային երու գոյութեան հիմնական սկզբունքներն են։

Արդարութեան, հաւասարութեան, աղատութեան եւ մարդկային երջանկութեան խտէալներն Ամերիկայի «ապրելու կերպ»ին համար էական ըլլալով, ամէն Ամերիկայի ֆիզիքական կեանքէն աւելի թանկագին կը նկատէ այս իտէալներուն եւ բարոյական արժէքներուն պահպանումը։ Ամերիկայի անկախութեան պատերազմին ծնունդ տուող յեղափոխութիւնն արեամբ նուիրագործեց աղատ կեանքի եւ զարգացման սատարող քաղաքական իրաւունքները եւ այսօր՝ Ամերիկեան գոյութեան անհրաժեշտ պայմաններն են՝ անհատին անբռնաբարելի իրաւունքները, ինչպէս նաև այս իրաւանց փոխարէն՝ անհատին ստանձնած պարտաւորութիւններն՝ հանդէպ հայրենիքին, պետութեան, ազգին ու նոյնիսկ ընկերութեան։

Հայ ժողովուրդն ալ ունի իր «ապրելու կերպը»։ Իր գոյութեան անհրաժեշտ բարոյական արժէքները, — իտէալ, հաւատք, յոյս, աղատութիւն, հայ հոգւոյն մէջ ժառանգական հարստութիւններ են, որոնցմով կազմուած է լաւագոյն հայկական նկարագիրը։

Հանձարեղ՝ Հայեր՝ աւանդական Հայկ նահապետէն սկսեալ՝ որ հայուն «ապրելու կերպ»ը բնորոշեց իր ընտանիքին եւ տոհմին անկախութեան համար մղած ճակատամարտով՝ մինչեւ ազգութիւն ու ազգային գիտակցութիւն մշակութային ուժեղ առաքելութեամբ կազմող

Ա. Սահմակն ու Մեսրոպը, — Հայոց ապրելու կերպը սահմանած եւ յատկանչած են սքանչելի գաղափարապաշտութեամբ:

Այս գաղափարապաշտութեան ամենէն խորունկ արտայայտութիւնը կը գտնենք ազգային հայրենասիրութեան մէջ:

Հայ եկեղեցին ազգային վսեմ ու յաւէրժական հաստատութիւն մը դարձած է չնորհիւ իր վառ պահած հայրենասիրութեան ոգւոյն: Հայ գրականութիւնը ժողովուրդին կեանքը, անոր հոգեկան ձգտումները, իմացական կարողութիւնները, իտէալները, երազներն ու ըղձանքներն արտայայտած է հայրենասիրական բուռն յուղումներով: Հայ երիտասարդութիւնն հայկական քաջութեան, մարտանքի, զոհաբերութեան եւ մարտիրոսութեան խոյանքներն ստացած է հայրենասէրին ազատութեան տեսիլներէն եւ բաղձանքէն:

Մեծն Ներսէս Հայրապետն այս խոր հայկական իտէարտապաշտութիւնն արտայայտեց գթութեան եւ բարեգործութեան հաստատութիւններ կանգնելով:

Հայ իշխաններ եւ իշխանուհիներ՝ այս գեղեցիկ գաղափարապաշտութիւնն յայտնեցին՝ տաճարներ եւ սրբարաններ կառուցանելով եւ զարդարելով:

Ասոնց հետեւեցան մեծ ամիրաններէն ոմանք եւ ժողովուրդին հարուստ դասակարգին մէջ յաւէրժացուցին շինարար բարեգործութեան աւանդութիւնը:

Այսօր ալ ունինք՝ մատի վրայ համրուող ամիրայտիպ առեւտրական ազգայիններ՝ որոնց տոհմիկ գաղափարապաշտութիւնը կ'արտայայտուի ժառանգական յատկութիւն դարձած եկեղեցասիրութեան եւ ազգաշէն բարեգործութեան մէջ: Անոնց «ապրելու կերպ»ն է գթասիրտ ու դրական ազգասիրութիւնը:

Այսպիսի հաղուագիւտ ազգայիններու դասին կը պատկանի լեւոն Պապական, որուն ազգային գործունէութիւնը պէտք է գնահատել ոչ միայն իր նուիրատուութեանց, այլև՝ իր ազգային ծառայութեան բաղձանքներուն, իր սրտին

ազնուութեան եւ կորովի ու յարատեւ նախանձախնդրութեան նկատառութեամբ:

Եթէ միայն հարուստ եղած ըլլար, անձնական եսասիրութեամբ, առանց ազգային գործունէութեան եւ ծառայութեան այն պարկեշտ ոգւոյն, որ ազայականութեան անհանդութելի հպարտութիւնը չի ցուցադրեր, — Պապաեան արժանի պիտի չըլլար նոյնիսկ կենսագրական ծանօթութեանց: Շատ են այն հայ հարուստներն որոնք եսասիրութեամբ կ'ապրին, անտարբեր ազգին ցաւերուն, տառապանքներուն եւ մեծ կարօտութեանց:

Պապաեան, հակառակ Ամերիկայի մէջ իր ձեռք ձգած նիւթական յաջողութեան՝ մնացած է ժողովուրդին պարզ գաւակը, եւ իր գիւրահազարորդ վարուելակերպով ու մտերմիկ ընկերականութեամբ, յաւանինութենէ ու գոռողութենէ խուսափող խառնուածքով, նոյնիսկ իր իմացական պարկեշտութեամբ, անիկա ժողովրդային մարզոց համակրութիւնը, յարգանքը եւ բարեկամութիւնը շահած է: Իր ընտանեկան մտերիմներն եղած են կղերականներ — բարձրաստիճան եկեղեցականէն մինչեւ խոնարհ քահանան, իմացականներ, խմբագիրներ, ազգային գործիչներ, «Արմամիր»ի մէջ հիւրասիրուելով իրենց տան մէջ:

Պապաեան, Գանատայի ազգեցիկ օտար շրջանակներուն մէջ շահած բարեկամներուն, անոնց հետ մշտկած յարաբերութեանց, անոնց մօտ վայելած վստահութեան եւ գրաւած ընկերային գիրքին շնորհիւ, գործի մէջ յաջողածորիշ հայերու նման օտարացած չէ, ոչ ալ ուրացած է իր հայկական ծագումը՝ մոռնալով իր ազգային պարտաւորութիւնները: Ընդհակառակն, անիկա ինքզինքն զարձուցած է հայութեան, տեսակ մը անպաշտօն հիւպատոս՝ ներկայացուցիչ եղած հայ ազգին, Գանատայի կառավարութեան, մամուլին եւ հասարակութեան մօտ, վայելելով բարեկամութիւնը նախարարապետ Քինկէն ըսկսեալ բազմաթիւ տնուանի ու ազգեցիկ քաղաքական անձնաւորութեանց, խմբագիրներու, գրամտատանց անօրէններու, քաղաքապետներու, որոնց հայկական համակրու-

թիւններն օվտագործած է ի նպաստ հայ դատին եւ բարեգործութեան:

\*  
\*      \*

Լեւոն Պապաեանի ազգային գործունէութիւնը երեք գլխաւոր մարզերու մէջ կեղրոնացած է .— բարեգործութիւն, եկեղեցի եւ կրթութիւն:

Ազգային գիտակցութիւնը որ այս երեք ճիւղաւորումները ներկայացնող գործունէութեանց մէջ յայտնուած է, քաղաքական գիտակցութեան մը լաւագոյն յատկութիւնը ցոյց տուած է, հակառակ այն իրողութեան՝ թէ Պապաեան ունէ քաղաքական կուսակցութեան չէ պատկանած, այլ իրեն ներշնչում ունեցած է ազգային հայրենասիրութիւնը:

Պապաեանի ազգային զգացման բուն էութիւնը տառապող ազգին ու ազգակիցներուն ցաւերն զգալու հոգեկան կարողութիւնն է: Առանց այս արենակցական զգայնութեան, ազգային զգացում կոչուած սքանչելի յուզումը պատրանք մըն է, որովհետեւ ազգին ցաւերուն եւ արենակիցներու տառապանքին հանդէպ անտարբերութիւնը, ազգային զգացումը կազմող հոգեկան, մշակութային, ցեղային եւ արենակցական բոլոր գեղեցիկ յատկութեանց թրմութիւնը կը նշանակէ անհատին մէջ: Ազգային զգացումը՝ հայ կեանքի հիմնական արժէքին, հայոց մեծութեան, անցեալին, պատմութեան, մշակութիւն, աւանդութեանց, քաղաքակրթութեան, ուժին, հաւատքին, միութեան եւ յանձրժականութեան զգացումն է, բայց նաև յուզումն է այն արենակցութեան, որ արեան ձայնովը կը խօսի հայ սրբերու, հոգեկան ու իմացական արժէքներով կազմուած հայկականութիւնը վերածելով ապրող ու առողջ մկաններով ստեղծուած գեղեցիկ եղբայրակցութեան մը:

Լեւոն Պապաեանի ազգային գործունէութեան մէջ արենակցութեան զգացումը մէծ գեր կատարած է, եթէ նկատի առնենք որ հայկական գէպքերով իր հետաքրքրութիւնը, սկիզբէն ի վեր, իր մէջ վերածուած է հայ տառապանքին կսկիծն զգալու կարողութեան:

Թուրք Սահմանադրութեան յաջորդող Աստանայի հայկական կոտորածը խոր տպաւորութիւն գործած եւ իր մէջ արթնցուցած է զոհաբերութեան ոգին: 1915-ի մեծ ոճիրն իր սրտին մէջ ուղիսօրէն հոսեցուցած է ազգային նույիրման եւ բարեգործութեան աղբիւրը:

1915 — 1917-ին արդէն Գանատա հասած էին Հայկական տեղահանութեանց, աքսորի, չարչարանքի եւ զանդուածային խուժդուժ սպանութեանց գոյժերը: Այնքան ահաւոր էր աղէտը, որ բնաջնջումէն ազատուած բեկորներու փրկութիւնը կը պահանջէր անհատական զոհողութեանց հետ հանրային օդնութեան մեծ ջանքեր:

Պապաեան, օգտուելով տեղական թերթերու եւ խմբագիրներու հետ ունեցած բարեկամութենէն եւ Գանատայի ժողովուրդին ջերմ հայկական համակրանքէն, զանատական թերթերու մէջ պարզել կուտայ հայ ազգին դէմ ի գործ դրուած ձիւղային ոճիրներն ու անարդարութիւնները:

Թօրօնթոյի Կլօա թերթին խմբագիր Մր. ձէֆրի իր օրաթերթին առաջին էջին վրայ հանգանակութիւն մը կը բանայ աղէտահար հայոց համար: Գանատայի բոլոր քաղաքներէն եւ գիւղերէն ժողովուրդը կը մասնակցի այս հանգանակութեան եւ քիչ ժամանակէն հաւաքուած գումարը կը հասնի երկու հարիւր հազար տոլորէն աւելի պատկառելի գումարի մը:

Այս հանգանակութեան աւելի տեւական ու օդտակար բնոյթ մը տալու համար, Պապաեան անմիջապէս կը կադմակերպէ Գանատայի հայկական Օգնութեան Ընկերութիւնը — Արմինիրն Ռիլիֆ Էսօսիէյշըն ավ Գանատա, որուն անդամներն էին, բացի Պապաեանէ, Թօրօնթոյի տեղացի ականաւոր անձնաւորութիւնները եւ Պէնի ավ Գամբըսի ընդհանուր Տնօրէն Մր. Տ. Ա. Գէմըրօն, որ աղնուաբար յանձն առած էր հանգանակութեան դանձապահութիւնը եւ բոլոր գործառնութիւնները:

Գանատայի օդնութեան յանձնախումբն իր հանգանակած գումարներն ամէն ամիս մաս առ մաս կ'ուղարկէր նախ Լոնստոնի Լօրտ Մէյրբա Ֆլընտին եւ ապա Նիյր հաս

Ռիլիֆի Պոլսոյ եւ գաւառներու ներկայացուցիչներուն,  
Հայ որբերու եւ տառապեալներու բաշխուելու համար:

Ենորհալի Տիկին Պապաեան, որ բարեգործութեան  
մէջ միշտ զօրավիկ եւ օժանդակ հանդիսացած է ամուս-  
նոյն, 1917 — 1918-ի այս շրջաններուն լոկ իր անձնական  
ջանքերով կը կազմակերպէ Գանատացի Տիկիններու Մի-  
ութիւն մը, իբրև օժանդակ այրերու հանդանակիչ յանձ-  
նախումքին:

Տիկին Պապաեանի կազմած այս Տիկնանց Միութիւնն  
է, որ Թօրօնթոյի քաղաքացեաբանէն երկու անդամ աը-  
տօնութիւն ստացած է հայկական «Թէկ Տէյ» ունենալու  
40-է աւելի հայասէր Գանատացի Տիկիններու օժանդա-  
կութեամբ եւ 30 հազար տոլարի հաւաքումով՝ ի նպաստ  
Հայ որբերու եւ աղէտեալներու:

Տէր եւ Տիկին Պապաեաններ, մեծ պատերազմի ըն-  
թացքին, այս կերպով յաջողած են Գանատական հանդա-  
նակութեանց արդիւնքն հասցնել մէկ միլիոն տոլարի մօտ  
հսկայ գումարի մը:

Որպէս զի Գանատայի ժողովուրդին հայոսիրութիւ-  
նը հիմնական տեղեկութեանց վրայ հաստատուի, Լեւոն  
Պապաեան իր անձնական ծախքով պատրաստել եւ հրա-  
տարակել կուտայ նաեւ Հայոց համառօտ պատմութիւնը,  
հայ եկեղեցւոյ եւ մշակոյթի, հայ յատկութեանց եւ ա-  
ռաքինութեանց մասին տալով տեղեկութիւններ Մեսրոպ  
Պապտաստրեանի գրած “The Sunny Side of the Armenian  
People” անգլիերէն գրքոյին մէջ:



Տիկին Լեհուն ՊԱՊԱՆԱՆ

## ԱՐԲԵԼԻՆՎԱՐ ԳՈՐԾ

Մեծ ոճիրին ստեղծած մարդասիրական գործունէութեան եւ ազգասիրական զգայնութեան առաջին բարեգործութիւնը, Գանատայի մէջ ի նպաստ բնաջնջումէն ազատուած Հայ բեկորներու օղնութիւնը, Լեւոն Պապաեանը կ'առաջնորդէ որբախամ գործի մը, որ բարեսիրտ առեւտրականին մէջ կը յայտնաբերէ Հայ կրթութեան եւ մշակոյթի արժէքին նկատմամբ գնահատելի հասկցողութիւն մը:

Թերեւս աւելի խոր անհատական զգայնութիւն մը, — Տէր եւ Տիկին Պապաեաններու մէջ անզաւակութեան արդիւնք, — որբերու Հայրու մայր ըլլալու, անոնց հոգածութեան մէջ յագուրդ տալու համար ծնողական բնազդին, այս երկու ազնիւ հոգիները մղած է Ճօրնիքառնի Հայ Դրաբոցին հիմնարկութեան:

Կարծես պարագաներն ալ կը պարտադրեն որ Պապաեան հետաքրքրով Հայ որբերով:

Երբ, 1922-ի Գարնան, անիկա կը պատրաստուի դէպի Պոլիս ճամբորդել, Գանատայի Հայանպաստ Գօմիսէի վարչութիւնն իրեն պաշտօն կը յանձնէ քննական այցելութիւններ տալ Պոլիս եւ շրջակաները գտնուող Հայ որբանցներուն, տեսնել որբերու տոօրեայ կեանքը եւ վերադարձին տեղեկագրութիւն մը ներկայացնել կացութեան մասին:

Լեւոն Պապաեան իր տիկնոջ հետ Պոլիս կը մեկնի Աքրոպոլիս չոգենաւով, որուն մէջ կը հանդիպի Նիյր հատ Ռիլիֆի պաշտօնեաններու, եւ այդ կազմակերպութեան ընդհանուր քարտուղար Մր. Վեքուի:

Պոլիս հասնելով, Տէր եւ Տիկին Պապաեաններ կ'այցելեն Լօրտ Մէյքրս Գօմիթիի եւ Նիյր հատ Ռիլիֆի բոլոր Հայկական որբանոցները, կը տեսակցին պաշտօնական

անձնաւորութեանց հետ, կ'արժանանան ջերմ ընդունելութեանց, ու Հայ որբերու եւ որբանոցներու Հայ պաշտօնեաներուն եւ գասառուներու հետ կ'ունենան առանձին տեսակցութիւններ:

Այս այցելութիւնները զիրենք կը համոզեն որ Հայ որբանոցներ անստոյդ աղաղաղայ մը պիտի ունենան թրքական հողի վրայ, քանի որ Քէմալական շարժումը կը տարածուէր եւ Թուրք բանակը իզմիրէն կը յառաջանար գէպի Պոլիս: Պապաեան այս պարագան վերադարձին կը ներկայացրնէ Քընկտիրն Ռիլիֆ Էսօսիէյշընի ժողովին: Իր թելադրութեամբ եւ Գանատական կառավարութեան ու ընկերութեան հաւանութեամբ կ'որոշուի հարիւրի չափ որբեր բերել Գանատա, Հայ որբուկներուն ընծայելու համար աւելի ապահով կեանք մը: Գանատական կառավարութիւնը կը թոյլատրէ Հայ որբերու մուտքը Գանատա, պայմանաւոր երբ չափահաս ըլլան, անոնք որոշ շրջան մը աշխատին աղարակներու մէջ, եւ մեծ ջանք կատարուի զանոնք երկրին օդտակար աղարակապաններ դարձնելու համար:

1923-ին Գանատա կը հասնին մեր որբերը, ընդամէնը հարիւր տասը, եօթնէն մինչեւ տասնեւչորս տարեկան: Ասոնց համար արդէն գնուած ըլլալով Թօրօնթոյէն 70 մզոն հեռու Ճօրճթառունի մէջ Աղարակ-Դպրոց մը, տղաքն հոն կը փոխադրուին, կը վարձուին Հայ ուսուցիչ մը ու Գանատացի վարժապետներ եւ անմիջապէս կ'սկսին Հայերէնի ու Անդլիերէնի գասաւանդութեանց:

Որպէս զի մեր որբերն ստանան հայացի կրթութիւն, Պապաեան կը պայքարի ազգային գաստիարակութեան գէմ օտարներու յարուցած հակառակութեան գէմ, կը պնդէ Անդլիերէնի հետ Հայերէնի ուսուցման վրայ, Հայ քահանաներ ու բարձրաստիճան եկեղեցականներ ատեն ատեն կը տանի Ճօրճթառունի Աղարակ-Դպրոցը, որպէս զի պատարագեն եւ փոքրիկներուն մէջ զօրացնեն Հայ եկեղեցւոյ սէրը:

Պապաեան դպրոցի տշակերտութեան կը նուիրէ Հայերէն տպագրական մեքենայ մը իր բոլոր կազմածներով, որով կարճ ժամանակի մէջ, որբանոցի ու

սուցիչ Ա. Ալեքսանեանի առաջնորդութեամբ եւ չափա-  
չաս որբերու օժանդակութեամբ, որբերը կը հրատարակեն  
իրենց «Արարատ» ամսաթերթը՝ նուիրուած որբանոցի  
կեանքին վերաբերեալ պատմութեանց եւ Գանատահայ  
կեանքի լուրերուն, առանց զանց ընելու հայոց պատմու-  
թենէն քաղուած փոքրիկ պատմուածքներ ու անխուսափե-  
լի ուսանաւորները: Թերթը քիչ ժամանակէն այնքան հե-  
տաքրքրութիւն կ'արթնցնէ որ, ոչ միայն դպրոցին մէջ,  
այլեւ ուրիշ հայ գաղութներու մէջ կ'ունենայ հազարէ ա-  
ւելի բաժանորդներ:

Տէր եւ Տիկին Պապաեաններ ձօրճթառնի Հայ Դպրո-  
ցի աղոց համար կը զանան որբերու «Հայրիկն ու մայրի-  
կը», անոնց սրտերը զբաւելով, անոնց գանգատաները լսե-  
լով ու խնդրանքներն ընդունելով, — կը կատարեն նախախ-  
նամական դեր. զժրախտաբար, նոյն խոկ կը զրդոեն նա-  
խանձն եւ հակառակութիւնը տեղացի Հայ հոգատարներէն  
միոյն, որ Գանատացի անդամներուն միտքը կը լարէ Պա-  
պաեանի դէմ, արգիլելու համար որբերու հայկական ոգի-  
ով դաստիարակութիւնը, սակայն Պապաեան կը յաղթա-  
հարէ բոլոր դժուարութեանց, դպրոցը հայկական երջա-  
նիկ բոյն մը դարձնելով Մեծ Ոճիրէն փրկուած այս Հայ  
բեկորներուն համար:

\*

\*      \*

Այսօր, այս որբերը մեծցած են, ոմանք դարձած են  
ադաբակապան, ուրիշներ աշխատաւոր երկրագործ: Ա-  
նոնցմէ շատեր զացած հաստատուած են Օնթարիոյի զա-  
նազան քաղաքներուն մէջ, ուր իրենց առանձին պտուղի,  
դորգ նորոգելու, կօշկակարի բարեկեցիկ դործերն ունին:  
Լեւոն Պապաեան այս տղոցմէն աշխատողներ ունի իր վա-  
ճառատան եւ գործարանին մէջ: Բնդհանուր առմամբ, ա-  
նոնք ամուսնացած են, զաւակներու տէր եւ ինքնաբաւ:

Լեւոն Պապաեան կը հետեւի անոնց կեանքի ընթաց-  
քին: Որբանոցին մէջ կազմուած եղբայրակցութեան ոգին

զանոնք գործի ասպարէղին մէջ ալ միացեալ կը պահէ. ի-  
րարու կ'օգնեն երբ ոմանք անդործ են, իրարու կ'այցելեն,  
կը յարաքերին թղթակցութեամբ, ատենն անդամ մը կը  
հաւաքուին «իրենց ազարակը» ուր սիրալիր ընդունելու-  
թիւն կը գտնեն:

Պապաեան ազգային ոգին վառ կը պահէ անոնց մէջ,  
ուր որ ալ գտնուին, անոնց զրկելով հայերէն թերթեր, գըր-  
քոյկներ, հայոց պատմութեան գրքեր, որպէս զի չմոռնան  
իրենց լեզուն եւ ծագումը:

Այս որբերէն ոմանք անդամ են Թօրօնթոյի Հայ Երե-  
տասարդաց Միութեան, որ Լեւոն Պապաեանի հետ գովելի  
աշխատանք կատարած է գանատական ազարակները ցըր-  
ուած տղոց հայեցի դաստիարակութեան համար:

Ճօրճթառնի Ազարակ-Դպրոցն, որբերու ցըռելէն  
վերջ, կառավարական կարգադրութեամբ ոյժմ ազարե-  
նարանի վերածուած է:



ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ 1. ՊԱՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԻՎԱՆԻ ԲՈՒՐԳԵՐՈՒՄ ԱՅՅԻՆԸ ՈՒԹԻՒՆԸ

## ԼԵԽՈՆ ՊԵՊԱԵԱՆ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հայկական Բարեգործական Բնդհանուր Միութեան մեծագոյն արժէքն իր ստեղծած ազգային միութեան մէջ կը դտնենք:

Հայոց ազգին ներքին միութիւնը դարերով խանդարեալ վիճակ մը ներկայացուցած է: Պատմական շրջաններուն, Հայաստանի մէջ տիրող աւատական դրութեան յառաջ բերած բաժանումները, ազգն արդիլած են ուժեղ կեղրոնական իշխանութիւն մը ունենալիք: Նախարարութիւններ եւ արքայական իշխանութիւն, միշտ հին օրերուն պայքարած են իրարու դէմ, իրենց առանձնաշնորհումներուն համար: Նոյն իսկ Ս. Սահակի եւ Մեսրոպի ստեղծած մշակոյթէն ծնունդ առնող ազգային զգացումը՝ բաւական չէ եղած որ զոնէ Վարդանանց պատերազմին մէջ ազգային բոլոր ուժերը միանան:

Անմիարանութիւնն ու բաժանեալ հատուածականութիւնը հայոց բնաւորութեան մէջ գողցես արժատացեալ ժառանգութիւն մը զարձած են վաղեմի ժամանակներէ ի վեր: Դասակարգային զգացումը, կուսակցական եւ յարանուական անխուսափելի բաժանումները, անհատապաշտութեան հօրացումը թուրք լուծին տակ մզուած գոյութեան պայքարին պատճառով, ինչպէս նաև ազատագրութեան շարժումէն յառաջ եկող ներքին հակառակութիւններ, արդի կեանքին մէջ ալ ուժերու բաժանումը չեցտած են. մինչեւ անգամ կարծիքի, զաղափարի, քաղաքական ծառայութեան մարզերուն մէջ՝ տեսակէտներու տարբերութիւնները վերածուած են եղբայրատեսաց ատելութեան եւ թշնամութեան:

Հայկական Բարեգործական Բնդհանուր Միութիւնը միակ կազմակերպութիւնն եղաւ որ ինքն իր մէջ իրա-

դործեց ժողովաւրդին ներքին, ազգային միութիւնը։ Հոն իրարու խառնուեցան, լուծուեցան մէկ մէծ միութեան մէջ՝ բոլոր տարրերը, որովհետեւ, հետզհետէ ընդլայնուող իտէալներու եւ նպատակներու չնորհիւ՝ ամէն դասակարգի, կուսակցութեան եւ յարանուանութեան պատկանող ընդհանուր հայ իտէալներն ամէն հայ գտաւ Հ. Բ. Ը. Միութեան բարեգործական, ազգաշինական եւ մշակութային ծրագրին մէջ։

Հարուստը Բարեգործականի մէջ գոհացում տուաւ աղքատին ու կարօտին բարերարութիւն ընելու ազնիւ տրամադրութեան. իմացականը Հ. Բ. Ը. Միութեան իտէալներուն մէջ տեսաւ մշակութային եւ կրթական գործունէութեան մը առաքելութիւնը. քաղաքական գործիչը՝ ազգային օժանդակակութեան սկզբունքին մէջ նշմարեց ազգապահպանումի աւելի կենսական ձգտումը, եւ ահա՝ յանուն բարեգործութեան, ազգաշինութեան եւ մշակոյթի, Հ. Բ. Ը. Միութեան մէջ մտան ու մէկ ընտանիք մը կազմեցին հարուստը եւ աղքատը, իմացականը եւ աշխատաւորը, կուսակցականը եւ անկուսակցականը, անխտիր ազգին բոլոր զաւակները, մոռնալով իրենց տարրերութիւնները գասակարգի, յարանուանութեան եւ ամէն տեսակ հատուածականութեան։ Ոչ մէկ ուժ կամ նպատակ կարող եղածէր ազգին բոլոր բաժանետլ զաւակներն իրար բերելու, նըպատակի ու գործունէութեան, հոգւոյ, սրտի եւ ծառայութեան միասնականութեամբ։

Կազմակերպական միութեան այս իրողութիւնը Բարեգործականի մեծագոյն առաւելութիւնն է։ Այս Միութեան չնորհիւ զիրար քիչ մը աւելի ճանչցած եւ դնահատած են առեւտրական հայը եւ իմացական հայը, հարուստ հայը եւ աշխատաւոր հայը։

Նախապէս, մեծատուն հայն իր ստեղծած գրամական եւ ընկերային աղայականութեան չնորհիւ ժողովուրդին հեռու ապրելով յաճախ ստելի կը թուէր՝ ազգին ցաւերուն, պէտքերուն եւ դատին հանդէպ ցոյց տուած անտարբերութեամբ, — սակայն երբ ան ճանչցուց իր սիրտն ազգին համար կատարած գոհարերութեանց չնորհիւ, բոլորէն

յարգուեցաւ, մինչեւ անգամ սիրուեցաւ յանձին հազուագիւտ բիւտ բարեգործներու։ Եւ թէպէտ, տակաւին հարուստի աղայական տիպարը վերէն կը նայի իմացականին վրայ, իմացական լաւագոյն առաջնորդութեան մը փափկանկատ բայց յամառ մղումներուն տակ, անիկա կ'ստանայ աւելի խոր գիտակցութիւն մը հայոց մշակութային առաքելութեան, ազգային պահպանման եւ ապահովութեան մեծագոյն նպատակներուն մասին։

\*

\* \* \*

Այս կենսական բաներն այնքան յստակ չէին երբ կազմը ըստեցաւ Հ. Բ. Ը. Ամիութիւնը։ Ամէն ոք կ'զգար թէ Հայ ազգը պէտք ունէր այսպիսի կազմակերպութեան մը։ Հայ անուանի մեծատուններ իսկոյն փութացած էին անոր Հիմնագիր՝ Պօղոս փաշա Նուպարի շուրջ։ Ամէն տեղ կը կազմը էին մասնաճիւղներ։ Պօղոս Փաշայի անունը գօրաւոր մագնիսի նման կ'առինքնէր ու Միութեան հետ կը կապէր հայ ունեւորներն, որոնց չափազանցուած անհատապաշտութիւնն ու անվստահութիւնը դրամական խնդիրներու մէջ, խաւաքարտէ դղեակի մը նման կը խորտակուէր. վերջապէս անոնք իրենց դրամը կը վստահէին Բարեգործականին, որուն զեկավարները դրամը շահագործել, մանաւանդ զայն պահել գիտէին։

Լեւոն Պապաեան սկիզբէն հետաքրքրուած էր Հ. Բ. Ը. Ամիութիւնով։ 1920 թուականներուն, արդէն, իր ընտանեկան եւ բարեկամական շրջանակէն որոշ անդամավճարներ գանձելով կը դրէէր Միութեան Փարիզի կեդրոնը։ 1923-ին, այս սեղմ շրջանակն ընդլայնելով, Փարիզէն, Պօղոս Նուպար Փաշայի եւ Երուանդ Պէտ Աղաթօնի թերդութեամբ անիկա կը կազմէ Բարեգործականի Թօրօնթոյի մասնաճիւղը, ընտրուելով անոր առաջին Նախագահը։

Մինչեւ 1934 անդամներու թիւը կ'աւելնայ, սակայն տարեկան տուրքերու առաքումէն զատ մասնաճիւղը ուրիշ գործունէութիւն չունենար։

Այդ թուականին Ժընէվէն Թօրօնթօ հաստատուիլ կու-

գայ ուրիշ պատուական Հայ մը, Հմայեակ Փակագեան, որ նոյնքան խանդավառուած Բարեգործական Միութեան իտէալներով եւ նպատակով, կ'ստանձնէ տեղական մասնաճիշին զանձապահութիւնը, որով տարեկան աւելի մեծ գումարներ կը զբկուին կեզրոն. նոր անդամներ կ'աւելնան, կը կազմակերպուին ամէն տեսակ ժողովներ, երեկոյթներ, զաշատին հանդէսներ եւ հանդանակութիւններ, որոնց հասոյթները, բազգատմամբ Թօրօնթոյի հարիւր յիսուն հայոց թիւին, զնահատելի էին:

1939-ին Լեւոն Պապաեան տեղոյն եւ Ճօրճթառունի դպրոցին երիտասարդներէն կը կազմակերպէ Հ. Բ. Բ. Միութեան կրտսերները, Ճիւնիը Լիկ, որոն կ'անդամակցին քսանըմէկ երիտասարդներ: Անդամներու թիւը չուտով կը կրկնապատկուի: Լիկին կը միանան նաև Թօրօնթոյէն օրիորդներ եւ կ'ստեղծեն ընկերային գեղեցիկ ու հաճելի կեանք, իրենց հանդէսներուն եւ արդիւնաւոր զործունէութեան չնորհիւ չօշափելի գումարներ զրկելով կեզրոն, եւ միշտ վայելելով Պապաեանի ոչատուոյ նախադահութիւնը:

Այս միջոցին է որ Լեւոն Պապաեան անդամ կ'ընտրուի Հ. Բ. Բ. Միութեան Ամերիկայի Կեդրոնական Յանձնուժողովին, Փրովիտէնսի Պատգամաւորական Ժողովին մէջ: Պապաեան մինչեւ այսօր անդամ կը մնայ այս վերին մարմնոյն, իր անձնական ծախըով բնակավայրէն ՅՆՇ մըդոն հեռու գտնուող Նիւ Եորքի վարչական ժողովներուն ներկայ ըլլալով, — զոհողութիւն մը՝ որ մեծապէս պնահատուած է Կեդր. Յանձնաժողովին:



Հայ որբերէն մին ոք  
մասնաւրապէս որդեգր-  
ուած եւ խնամուած էր  
Գանատայի Հայ որբերուն  
հանգանակութեամբ :

1923-ին Լ. Պապանան  
կ'այցելէ Երուսաղիմայ  
որբանոցները, կը տեսնէ  
զայն եւ կը հաղորդէ Գա-  
նատայի տղոց բարեմադ-  
րութիւնները :



Ս. Գ. ԼՈՒՍԱԽՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅՈՑ, ՍԵՅՆԹ ԳԵԹՐԻՆՍ, ԳԱՆԱՏԱ



## ԳԱՆԱՏԱՀԱՅ ՄԻՌԻԹԻՒՆ

1925-էն սկսեալ Քէմալական հալածանքներէն փախ-  
չող Հայեր Գանատա գաղթած են: Ասոնց մէջ, բացի 110-ի  
չափ որբերէն, կը դանուէին ուսանողներ, առեւտրականներ,  
արհեստաւորներ եւ քանի մը հատ ալ մտաւորական երի-  
տասարդներ: Ասոնք կը մտածեն մշակութային կեանք ըս-  
տեղծել, ունենալ հայ գպրոց եւ եկեղեցի, պահել իրենց  
ազգային գիտակցութիւնը եւ հայկականութիւնն յաւէր-  
ժացնել իրենց զաւակներուն մէջ:

Մտաւորական երիտասարդներ նախ Թօրօնթոյի մէջ  
կը կազմեն իրենց տեղական Միութիւնը: Լեւոն Պապաեան  
սիրով կ'ընդունի Միութեան Պատուոյ Նախագահ ըլլալու  
առաջարկը եւ այդ վայրկեանէն նիւթապէս եւ բարոյապէս  
անոր կ'օժանդակէ:

Մօտ ատենէն Թօրօնթոյի մէջ կ'ստեղծուի զուտ աղ-  
գային կեանք մը: Հայեր պատշաճ կերպով կը տօնեն իրենց  
բոլոր ազգային տօները, կը փորձեն հաստատել Հայ դըպ-  
րոց, սակայն դժբախտաբար չեն յաջողիր ցիր ու ցան հա-  
յոց պատիկներն իրար բերել:

Լեւոն Պապաեան կ'առաջարկէ Գանատահայ Միու-  
թիւններ կազմել երկրին բոլոր հայաշատ քաղաքներուն  
մէջ, ամենուրեք ստեղծելու համար միւնոյն ազգային  
կեանքը:

Պապաեան երկու ընկերներու հետ կ'այցելէ Օնթարիո-  
յի զանազան քաղաքները: Ամէն տեղ սիրով կ'ընդունուին,  
կը կազմուին տեղական Միութիւններ, որոնց ամբողջին կը  
տրուի Գանատահայ Միութիւն անունը, Միութեան կեդ-  
րոն ունենալով Թօրօնթօ քաղաքը:

Քիչ ատենէն, այս միութիւններն իրենց տեղերուն  
մէջ կ'ստեղծեն աննախրնթաց խանդավառութեամբ տո-  
դորուած ազգային կեանք. կը յաջողին՝ փոքրերու հայե-

ցի կը թութեան համար դպրոցներ բանալ եւ գանոնք պահել:

Գանատահայ Միութիւնը կը գնէ Ա. Քէթհրինսի Հայուսանեայց Եկեղեցին հողը. կը յաջողի նաեւ, Գանատական կառավարութեան շնորհիւ դաշնակիցներէն պահանջել եւ ստանալ վնասուց հատուցում մեծ պատերազմի տաեն Գանատահայ հպատակներու ունեցած կորուսաներուն համար:

Վնասուց հատուցման հարցին յաջող լուծումն ալ կը պարտինք Լեւոն Պապաեանի անձնական ազգեցութեան եւ աշխատութեանց: Իբրեւ գանատահայութեան ճանչուած ներկայացուցիչը եւ Միութեան նախագահը, անիկա իր ազգեցիկ բարեկամութիւնները, կառավարական ըրջանակներու եւ թերթերու խմբադրութեանց մօտ վայելած յարգանքը կ'օգտագործէ հայոց իրաւունքները ճանչնելու համար:

Պապաեան յարաբերութեան մէջ կը մտնէ Գարբայլ տնուն Անգլիացի կարող փաստաբանի մը հետ, որ Անգլիոյ մէջ ուսումնասիրած էր Հայոց մեծ պատերազմին մէջ կը բած կորուստները եւ կը խորհէր՝ թէ կարելի էր վնասուց հատուցում ստանալ՝ Գերման եւ Թուրք կառավարութեանց կողմէ Դաշնակիցներու արուած պատերազմական հատուցումէն:

Փաստաբան Գարբայլ երկար ատեն այս ուղղութեամբ Փարիզի մէջ աշխատած էր բայց չէր յաջողած: Անիկա վերջապէս դիմած էր Փարիզի Բարեգործական Միութեան կերպոնի այն ատենուան Նախագահ Գալուստ Կիւլպէնկետնի, որ զինք յանձնաբարած էր Լեւոն Պապաեանի:

Գարբայլ կուգայ Գանատա: Թօրօնթոյի մէջ ան կը տեսնուի Պր. Պապաեանի հետ, եւ անկէ նիւթական օգնութիւն ստանալէ վերջ կը մեկնի Օթավա: Ամբողջ ութն ամիս աշխատելէ եւ իր անձնական միջոցներն սպառելէ վերջ, Գարբայլ Պապաեանի նիւթական օգնութեան կը դիմէ ապրելու եւ պայքարը շարունակելու համար: Մեր հայրենակիցը կը վճարէ փաստաբանին բոլոր ծախքերը եւ

զայն կը քաջալերէ որ պայքարը շարունակէ 0թավայի  
մէջ: Գարլայլ կը ձախողի սակայն եւ ձեռնունայն կը վե-  
րադառնայ Թօրօնթօ:

Այս պահուն Լեւոն Պապաեան, Գանատահայ Միու-  
թեան իբրեւ Նախագահ, կը մեկնի 0թավա, մայրաքաղա-  
քը, կը տեսակցի վարլամէնթի անդամներուն եւ իրեն ծա-  
նօթ ազգեցիկ քաղաքական անձնաւորութեանց հետ, ուղ-  
ղակի կը գիմէ Հատուցումներու Յանձնախումբին, անոր  
կը ներկայացնէ պարագան Գանատայի այն Հայ զինուոր-  
ներուն որոնք Բրիտանական բանակին մէջ կը կոռէին Հա-  
մաձայնականներու կողքին, մինչ Թուրքիան կը քանդէր  
հայկական օճախները:

Գանատական կառավարութիւնը հազարաւոր տոլար-  
ներ իբրեւ վնասոց հատուցում ստացած էր Թուրքիայէն  
եւ Գերմանիայէն: Պապաեան կը պնդէ որ Թուրքիոյ մէջ  
վնասուողներն Հայեր էին, քանի որ հոն չէին դանուեր ու-  
րիչ Գանատայի հպատակներ:

Պապաեան Թօրօնթօ կը վերադառնայ եւ տեղւոյն թեր-  
թերուն մէջ բուն կերպով կը քննադատէ Հատուցումնե-  
րու Յանձնախումբին թերացումներն Հայոց իրաւունքները  
ձանչնալու մէջ: Առանց նկատի առնելու թէ կրնայ իր բո-  
ղոքներով նեղել Գանատական կառավարութիւնը, Պա-  
պաեան քաջութեամբ կը պաշտպանէ Հայոց իրաւունքնե-  
րը:

Այս պայքարը վերջապէս կը պսակուի յաջողութեամբ:

Օր մըն ալ, Մր. Պէնէթ ինքը՝ Գանատայի Վարչապե-  
տը, 0թավայէն կը կանչէ Պապաեանը եւ ձեռքի տաք սեղ-  
մումով մը կ'ըսէ անոր.—

«Մեզ բաւական նեղ կացութեան մէջ դրիմ ձեր ազդու  
հրատարակութիւններով եւ խօսքերով: Հատուցումներու  
Յանձնախումբը 300,000 տոլարի գումար մը պիտի յատ-  
կացնէ պատերազմին մէջ վնասուող Գանատայի քաղաքա-  
ցի Հայերուն: Շնորհաւորութիւններս:»

Լեւոն Պապաեան իր սովորական լաւատեսութեամբ,  
կորովով եւ աշխատութեամբ յաղթանակը շահած էր:

Իր չնորհիւ 200 Գանատահայեր, հարիւրաւոր, հաղարաւոր տոլարներ կ'ստանան այդ անգործութեան մղձաւանջային տարիներուն, իբրեւ երկնային պարզեւ:

Կը գտնուին սակայն ապերախտ Հայեր որոնք նահատակուած Դուրեան Սրբազնի ներկայութեան Ս. Քէթրինսի եկեղեցիին մէջ ցոյց կը կատարեն Պապաեանի դէմ, բողոքելով թէ իրենք հատուցում ստացած չէին, առանց գիտնալու որ Գանատայի հպատակ ու քաղաքացի չըլլալով, զրկուած էին այդ իրաւունքն: Ասոնք տգէտ հայեր էին, ու երբ կը համոզուին եւ իրողութիւնը կը հասկընան, կը զղջան իրենց ըրածին համար, եւ անշուշտ Պապաեան բարեսիրտ ու ներողամիտ կը գտնուի իրենց հանդէպ:

## Ս Ե Յ Ն Թ Ա Ք Ե Ր Ի Ն Ս Ի Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ն

Գանատահայ Միութեան ամենէն տեւական գործն, —  
ազգային կեանքի ու մշակոյթի սէրը մեր համայնքին մէջ  
պահպանելու տեսակէտէն, — Սէյնթ Քէթհրինսի եկեղեցի-  
ին շինութիւնն է:

Միութեան մասնաճիւղին գանձը կար մօտ 800 տոլարի  
գումար մը: Այդ գումարով տեղւոյն վարչութիւնը կ'որո-  
շէ սրահ մը շինել՝ թէ՛ ծառայելու իրք գրադարան եւ թէ,  
միեւնոյն ժամանակ, իրբեւ դպրոց Հայ փոքրիկներու հա-  
մար:

Երբ սրահի շինութեան որոշումը կը ներկայացուի Գա-  
նատահայ Միութեան Կեդրոնական Պատգամաւորական  
Ժողովին, Լեւոն Պապաեան կ'առաջարկէ, փոքրիկ միա-  
յարկանի շէնքի մը տեղ կառուցանել եկեղեցի մը, սկա-  
րսստ 800 տոլարն այդ շինութեան հիմնադրամը նկատե-  
լով: Իր կողմէ Պապաեան ձեռնարկին կը խոստանայ դրա-  
մական խոչոր գումարի մը նուէրը եւ կը թելադրէ որ ընդ-  
հանուր հանդանակութիւն մը կազմակերպուի եկեղեցւոյ  
շինութեան համար, Գանատացի ժողովուրդին եւ Գանա-  
տայի ու Ամերիկայի հայ համայնքներուն մէջ:

Առաջարկը խանդավառութեամբ կ'ընդունուի. անմի-  
ջապէս կ'սկսին հանդանակութեան:

Եկեղեցւոյ շինութեան հանդանակութեան համար Պա-  
պաեան նիւ Եորքի եւ ուրիշ Ամերիկեան քաղաքներու  
մէջ իր ջանքերով կը գոյացնէ 2000 տոլար: Անիկա կը դիմէ  
թօրոնթոյի եւ Գանատայի մէջ ունեցած տեղացի բարե-  
կամներուն եւ ծանօթ առեւտրականներու եւ զանոնք եւս  
զոհողութեան կը մղէ, իսկ իր կողմէ նպատակին կը նը-  
ւիրէ 4000 տոլար:

Նկատելով որ հանգանակուած գումարն անբաւական էր եկեղեցւոյ ծախքը գոցելու, Լեւոն Պապաեան Մորթկէյճի ընկերութենէ մը կ'առնէ 4000 տոլար եւս, անձնապէս անոր վճարման պատասխանատու ըլլալով եւ դրամին տոկոսը տարուէ տարի վճարելով։

Իր նշանաւոր կտակին մէջ, որու մասին պիտի խօսինք, եւ որով Լեւոն Պապաեան շօնափելի ապացոյցը տըւաւ իր եկեղեցական եւ մշակութային նախանձախնդրութեան, Պապաեան կարգադրած է որ եկեղեցւոյ մորթկէյճին ամբողջ գումարը վճարեն իր կտակակատարները, այնպէս որ ներկայիս Ս. Քէթչը ինսի եկեղեցին պարտքէ զերծ ազգային սեփականութիւն մըն է, չնորհիւ Պապաեանի կարեւոր դրամական գոհողութեանց։

Այս բոլորէն զատ Լեւոն Պապաեան եկեղեցին ապահովագրած է հրդեհի դէմ, ու կը վճարէ տսոր նման յարկից ծախքերը։

Սէյնթ Քէթչը ինսի Հայաստանեաց եկեղեցին այսօր տեղւոյն հայ համայնքին, ինչպէս նաև չընականերու հայոց ազգային կեանքին կեղրոնն է, իր դպրոցով։ Անիկա Գանատահայերուն կ'ընծայէ հայկական միջավայրի մը բոլոր վայելքները։ Կոթող մըն է ան հայկականութեան եւ իր սրբազն աւանդութիւններով վառ կը պահէ այս հեռաւոր երկրին մէջ ապրող հայոց ազգասիրութիւնը։

\*  
\*      \*

Կարելի է ըսել՝ թէ Ս. Քէթչը ինսի Հայ եկեղեցիին շուրջ ստեղծուած հայկական կեանքը Գանատացի ժողովուրդին եւ կառավարական պաշտօնէութեան երեւցած է պատուաւոր լոյսի տակ, առհասարակ։ Լեւոն Պապաեան եւ Գանատահայ Միութիւնը ամէն չանք թափած են որ Գանատան հայերը ճանչնայ իրենց տոհմային գեղեցիկ յատկութիւններով։

Հայ ազգն ամէն կերպով սիրելի դարձնել Գանատահայի ժողովուրդին եւ կառավարութեան, անոր համար դիրք ու վարկ ապահովել, Լեւոն Պապաեանի ազգային նախանձանդրութեան լաւագոյն ապացոյցն է։ Ճարպիկ առեւտրա-

կանը մեր ազգին ճարտար փրովականտիստն է նաեւ, որ  
ամէն առիթէ կ'օգտուի բաղդատաբար փոքրիկ Հայ հա-  
մայնքին վրայ կեղրոնացնելու համար կառավարական  
պաշտօնեաներու ուշադրութիւնն ու հետաքրքրութիւնը:

Ս. Քէթչրինսի «Մթէնտըրտ» թերթը 1940 Օգոս-  
տոս 26-ին հաստարակեց պատկերն այն հանգիստոր ա-  
րարողութեան, որ Պապաեանը եւ քաղաքապետ Զարլու Տէյ-  
լին ցոյց կուտար, Հայ եկեղեցւոյ զգեստաւորեալ պաշ-  
տօնեաներով: Ասիկա Բրիտանական գրօշակին Պապաեանի  
կողմէ Մէնթ Քէթչրինսի քաղաքապետարանին նուիրման  
արարողութիւնն էր, եւ իր կարեւորութիւնը կ'ստանար այն  
իրողութենէն որ՝ ներկայացուածը Անդլիոյ Ճօրճ թագա-  
ւորին եւ կլիգապէթ թագուհին Թօրօնթօ այցելութիւնը  
յիշատակող գրօշակն էր, զոր Պապաեան Թօրօնթոյէն բե-  
րելով կը նուիրէր տեղւոյն քաղաքապետին:

Ինքնին տեղական հանգամանք ունեցող այդ ժեստն իսկ  
ցոյց կուտայ թէ Լեւոն Պապաեան գիտէ Գանատացիներու  
սիրելի գարձնել իր ազգը:

\*

\* \* \*

Քանի մը խօսք ալ Թօրօնթոյի Հայ Երիտասարդու-  
թեան մասին:

Գանատահայ Միութիւնը որ տարէցներէ կազմուած  
է, իր կողքին ունէր Թօրօնթոյի Հայ Երիտասարդները, մա-  
նաւանդ Միութիւնը կազմող այն նախկին որբերը, որոնք  
Ճօրճթառուի Ազարակ-Դպրոցէն ելած եւ քաղաքներու մէջ  
հաստատուած են:

Գանատահայ Երիտասարդաց Միութիւնը՝ կազմուած  
1929-ին, իրեն նպատակ ըրած էր ինքնազարդացում եւ  
կրթութիւն, հայերէն լեզուի մշակում եւ հայ աւանդու-  
թեանց պահպանում:

Իբրեւ սկզբնաւորութիւն, Երիտասարդաց Միութիւնը  
կրկին կը փորձէ Թօրօնթոյի մէջ մանուկներու հայեցի կրր-  
թութեան համար բանալ դպրոց մը, զոր Գանատահայ Մի-  
ութիւնն անկարող եղած էր հաստատելու:

Քանի որ դժուար, գրեթէ անհնար էր ցրուած ու իրար-

մէ հեռու բնակող հայոց փոքրիկներն հաւաքել որոշ դպրոցի մը մէջ, Թօրօնթոյի երիտասարդութիւնը կ'որոշէ գըպրոցը տանիլ տղոց տուները։ Հինգ ազնիւ երիտասարդներ կ'ստանձնեն տղոց ուսուցիչ ըլլալու պարտաւորութիւնը, քաղաքը 5—6 թաղամասերու բաժնելով։ Այս ձեւը կը յաջողի, եւ չորհիւ Երիտասարդաց Միութեան՝ հայ մանչու աղջիկներ չորս տարի շարունակ ազգային կրթութիւն կ'ստանան, սարքելով նաեւ տարեշրջանի գեղեցիկ հանդէսներ։

Այս հանդէսներուն կը նախագահէ Լ. Պալաեան։ կը վճարէ ուսուցիչ երիտասարդներու տեղափոխութեան ծախքերը, փոքրիկներուն կը հայթայթէ հայերէն դասագրքեր եւ անխնայ դրամ կը նուիրէ հայ կրթութեան ձեռնարկներուն։

Տղոց ոչ միայն կրթութեան, այլեւ առողջութեան համար հոգածու, Երիտասարդաց Միութիւնն իր ծախքերով կը հրատարակէ ու կը բաշխէ Ս. Շահնազարեանի «Ժառանգագիտութիւնը», ուր հեղինակը ցոյց կուտայ որոշ ժառանգական հիւանդութիւններու ազգեցութիւնը ապագայ սերունդներու վրայ, կը թելադրէ սերունդը մաքուր պահելու գիտական միջոցներ եւ կը ցուցնէ առողջ զաւակներ ունենալու կերպը։

Այսօր, գերախտաբար լուծուած է Գանատահայ Երիտասարդաց Միութիւնը, որ մինչեւ 1936 պահած էր իր գոյութիւնը։ Սակայն, անիկա լուծուած է իր պարտականութիւնը կատարած եւ լրացուցած մարմնի մը նման, որ իր յաջորդներուն կը յանձնէ ազգօդուած գործունէութեանց շարունակութիւնը։

Այս լուծեալ Երիտասարդաց Միութեան այժմ յաջորդած է Հ. Բ. Բ. Միութիւնն իր Ճիւնիը Լիկով եւ կը կատարէ միեւնոյն պարտականութիւնները։

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆ

Կրօնական զգացումն, իբրեւ պաշտանքի յուղում, հայ-կական գաղափարապաշտութեան ամենէն հզօր, տիրա-կան եւ տեւական արտայայտութիւնն հանդիսացած է: Պաշտանքի խոր ու խորհրդաւոր զգայնութիւնն է, որ Հա-յաստանեայց եկեղեցին այնքան դիւթական ազդեցութիւն մը դարձուցած է մեր ազգային կեանքին մէջ, ինչպէս գե-ղեցկին զգայնութիւնն արուեստը գերազոյն արտայայտու-թիւնը դարձուցած էր Աթենական մշակոյթին:

Հոգեկան եւ մշակութային առաքելութեան մը գի-տակցութիւնը՝ բոլոր Փիզիքապէս տկար ժողովուրդներու բարոյական զօրութիւնն հանդիսացած է, զանոնք հաւատ-քով եւ քաջութեամբ զինելով տառապանքներու եւ գըժ-բախտութեանց դէմ: Հայաստանեայց եկեղեցին, բոլոր քրիստոնեայ եկեղեցիներուն վրայ գերազանց առաւելու-թիւնն ունեցած է՝ իր ստեղծած մշակոյթին եւ պահպա-նած ազգային աւանդութեան չնորհիւ խորացնելու ազգու-թեան գիտակցութիւնը: Անիկա դարձած է ազգային հաս-տատութիւն մը, որուն գոյութիւն ընծայող բարոյական օրէնքներն ու սկզբունքները՝ պաշտանքի խորհուրդներովը, տեսիլներովը եւ զգացումներովը բանաստեղծական գե-ղեցկութիւն եւ աննիւթական հրապոյըներ ստացած են, մինչ ազօթող եւ երազող հայրերու, ներշնչեալ գրողներու եւ երգող բանաստեղծներու վեհ հոգիները՝ սրբազան ըղ-ձանքներու եւ մտածումներու մէջ արտայայտած են ցեղին հոգին, զայն հին օրերէն բերելով մեզի՝ իբրեւ օծեալ նըշ-խար, որ մեր ըրթներուն կը մօտենայ, իր տուած հաղոր-դութիւնը դարձնելով ազգային կեանքի հացին ու գինիին ճաշակումը,— այսպէս է որ մեր եկեղեցիին մէջ կը գըտ-նենք հայութիւնը, իր լաւագոյն արժէքներով, աւանդու-թիւններով ու ներշնչումներով, եւ իր պատմական կեան-քին յարակցութիւնը եւ շարունակութիւնը ցոյց տուող մը-շակութային բարձր ստեղծագործութիւններով:

Զարմանալի չէ ուրեմն, որ ժողովուրդին մէջ կ'ապրի Հայաստանեայց եկեղեցւոյ սէրը: Անիկա պարզ ու խոր ըզգ գացում մըն է ազգին մէջ: Աւանդութեան մը սերունդէ սերունդ բնազգական հաւասարմութիւնն է այս եկեղեցասիրութիւնը անոնց մէջ՝ որոնք եկեղեցւոյ աղղային եւ մշակութային հզօր առաքելութեան լաւատեղեակ չեն. իսկ մը շակակուած մտքերու մէջ, Հայ եկեղեցւոյ սէրը մեծ քաղաքարթութեան մը վառարանին հրահրած սէրն է, որ ադգին գոյութեան եւ ազատութեան իրաւունքը կը հաստատէ աշխարհի լաւագոյն մարդկութեան մէջ:

Բայց, ինչո՞ւ այս խորհրդածութեանց պիտի մզուինք ուղարդ կենսազրականի մը առթիւ: Անոր համար որ, սովորական զննութիւններով անկարող ենք բացատրելու զարմանալի երեւոյթը Հայ ժողովուրդին աւանդական՝ թէ գետակից եկեղեցասիրութեան: Անոր համար որ՝ հայրեննեաց սիրոյն հետ նոյնացուած կը գտնենք Հայաստանեայց եկեղեցւոյ սէրը եւ անոր զօրութեանը կ'ապաւինինք՝ օտարութեան մէջ պահպանելու համար մեր աղղային ինքնութիւնը, մեր լեզուն եւ ոգին, մեր ամբողջ ցեղային էութիւնը, աղղային հայրենիքին հոգեւոր խորհրդանշանը նկատելով մեր եկեղեցին:

Այնպէս կ'զգանք՝ թէ Հայաստանեայց եկեղեցին պահելով, Հայ ազգը պահած ու պահպանած պիտի ըլլանք:

Կը հաւատանք՝ որ մեր զարաւոր պատմութեան աւանդութիւններն ու յիշատակներն իրենց ամէնէն բանաստեղծական եւ առհմային ձեւերուն մէջ պահուած են աղօթքներու եւ շարականներու, արարողութեանց եւ մեղեղիներու մէջ: Աւանդութիւնը, որ յիշատակ էր նախ, զարձած է մեր հոգին, եւ այս կերպով, Հայ ժողովուրդն իր անձին մէջ մարմնացուցած է Հայաստանեայց եկեղեցին: Ինքը, ժողովուրդը զարձած է եկեղեցի:

Լեւոն Պապաեան յարատեւօրէն մնացած է ժողովուրդին զաւակը. անիկա կը ներկայացնէ Հայ աւանդութիւնն՝ որուն հետ ջերմեռանդ ու եկեղեցասէր հայր մը զինք կապած էր, — որուն՝ ինք եւս կը բարձայ շղթայել իր համայն-

քը: Բնազր մըն է ասիկա իր մէջ: Զեմ կարծեր որ ինք վեր-  
լուծած ըլլայ իր սէրն Հայ եկեղեցւոյ հանդէպ:

Առհաւական ազգեցութիւն է իր եկեղեցասիրութիւնը,  
հին ժայռին կուրծքին զուլալ ջուրը կը հոսի. անիկա պի-  
տի զովացնէ պապակող չըթունքներն ու այրող սրտերը.  
ուրեմն անխստն երջանկութիւն է ան, ուրախութիւն ա-  
ռանց գառնութեան:

Այսպէս պէտք է ըլլայ Հայաստանեայց եկեղեցւոյ սէ-  
րը հայ ժողովուրդին մէջ, պաշտանքի հրճուալիր զզացում  
մը: Բայց, Պապական իր աւանդական եկեղեցասիրութեամբ  
գոհացած չէ. անիկա արդիական լմբոնումներ ունի, կը  
հաւատայ յառաջդիմութեան, բարեշրջման, կ'ըմբոնէ թէ  
Հայաստանեայց եկեղեցին պէտք է որ ամէն հայու կեան-  
քին մէջ ըլլայ վերացնող, կազզուրող, ազգապահպան ազ-  
գեցութիւն մը. կը մտածէ որ՝ անիկա հայ կեանքին մէջ  
ապրող իրսկանութիւնն պէտք է գարձնէ լաւագոյն կեանքի  
մը համար քրիստոնէութեան ներշնչած սկզբունքները:

Այսպիսի յառաջդիմական ձգտումներ կ'արտայալոէ  
իր կտակը: Հայ եկեղեցականներու պատրաստութիւնը Ան-  
թիլիսի, Երուսաղէմի կամ Ամերիկայի Աստուածաբա-  
նական Համալսարաններուն մէջ: Անդիլիախօս նոր Հայ սե-  
րունդին ազգային գիտակցութեան մշակման համար գիր-  
քերու հրատարակութիւնը, ազգային մշակներու եւ հոգե-  
ւորականներու օգնութիւնը: Ասոնք իր կտակը զրդած եւ  
զինք զոհողութեան մղած են, իր մէջ մտանելով սէրը Հայ  
եկեղեցւոյ եւ Հայ մշակոյթի:

Պապական մղուած է ազգապահպանումի մեծ հոգէն  
եւ իր եկեղեցական զործունէութիւնը իր զզացած գաղտ-  
փաբապաշտ Հայրենասիրութեան լաւագոյն արտայալու-  
թիւնը պէտք է նկատել:

\*

\*      \*

Երբ Գանատահայութեան թիւը կ'աւելինայ, Պապակա-  
նի տուաջին մտածումը կ'ըլլայ զանոնք չզրկել եկեղեցական  
պաշտամունքէ: Անիկա հայ պաշտամունքի համար կ'ապա-  
հովէ Անկլիքան եկեղեցիներ եւ հայ կղերն հրաւիրելով

պատարագ մատուցանել կուտայ տօնական օրերուն:

Իսկոյն յարաբերութիւն կը հաստատէ Անկլիքան Եկեղեցւոյ Սինոդին հետ, խնդրելով որ 2500 տոլարի տարեկան պիւտաճէ մը յատկացնեն Հայոց, որպէս զի հայ համայնքը կարենայ քահանայ մը եւ կրթական գործիչ մը պահել: Սինոդի Միսիօնարական Բաժինը կ'ընդունի Պապականի առաջարկը:

Երեք շարունակական տարիներու ընթացքին Անկլիքան եկեղեցին Գանատայի Հայ եկեղեցւոյն կը նուիրէ 2500 տոլարի գումար մը, պայմանաւոր որ Գանատահայ ժողովուրդն ալ նոյնքան գումար մը գոյացնէ եւ յատկացնէ Հայ եկեղեցիին:

Իսկոյն բոլոր Գանատահայ գաղութներու մէջ կը կազմուին տեղական հոգաբարձութիւններ, որոնք կը կապուին մէկ կեղրոնական հոգաբարձութեան հետ՝ իրենց նախագահ ունենալով և. Պապականը:

Մեր հայրենակցին եկեղեցական գործունէութիւնը կը շարունակուի, մինչեւ որ Սէյնթ Քէթրինսի Հայ եկեղեցւոյ կառուցումը կուգայ այդ գործունէութեան թագն ու պսակն ըլլալ:

Դժբախտաբար, առաջին երկու տարիներէն վերջ Անկլիքան Եկեղեցւոյ Սինոդը, տիրող տնտեսական տագնապին պատճառաւ, իր ըրած 2500 տոլարի տարեվճարը կ'իջեցընէ 650 տոլարի: Յետոյ բոլորովին կը դադրեցնէ իր նըպաստները: Եկեղեցւոյ ամբողջ հոգաբարութիւնը կը մընայ Հայոց: Ասոնք գերազոյն զոհողութիւններ կ'ընեն, Պապական եւ իր ընտանեկան պարագաները երկու տարուան ընթացքին հարիւրաւոր տոլարներով կը նպաստեն Եկեղեցւոյ պահպանութեան: Եկեղեցւոյ կեղրոնական Հոգաբարձութիւնը՝ Պապականի առաջնորդութեամբ կը յաջողի արդիւնաւոր եկեղեցական գործունէութիւնն մը ստեղծել: Բարձրաստիճան եկեղեցականներ կուգան Սէյնթ Քէթրինս եւ քառաձայն պատարագ կը կատարեն, միշտ հիւրասիրուելով «Արմաւիր»ի մէջ: Երբ կը լուծուի Հոգաբարձութիւնը, Պապական ինք կ'ստանձնէ պաշտամունքի շարունակութիւնը, Հայ հոգեւորականներ հրաւիրելով:

Այս բոլորը կ'ապացուցանեն՝ թէ առանց այս առատա-

սիրտ անձին, Գանատայի մէջ անկարելի պիտի ըլլար այս-քան ընդարձակ եկեղեցական եւ ազգային գործունէութիւն։ Արդարեւ, շիտակ է ըսել թէ Պապաեան իրապէս եղած է Գանատահայոց կրօնական պետը, իր գործատեղին ու վա-ճառատունը վերածելով Գանատահայոց առաջնորդարա-նին եւ հոգաբարձական ժողովարահի, ուր ամէն Գանա-տահայ կը դիմէ ազգային կամ անձնական խնդիրներու հա-մար։

Պապաեանի եկեղեցական գործունէութիւնը Գանա-տայէն դուրս ալ կը տարածուի։ Անիկա տարիներով ան-դամ ընտարուած է Ամերիկահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան, եղած է ազգային երեսփոխան եւ մինչեւ հի-մա կ'անդամակցի Առաջնորդարանի Տնտեսական Խորհուր-դին։

Հարկ կա՞յ ըսելու նաև՝ թէ Պապաեան, որ Երուսա-ղէմի վանքէն բերել տուած է հայ եկեղեցւոյ բոլոր շարա-կանները եւ ազօթագրքերը, զորս միշտ կը կարդայ եւ կ'ու-սումնասիրէ, — Սր. Պատարագի բոլոր մասերն ու երգե-ցողութիւնները գոց գիտէ եւ ժամուն ալ գլխաւոր տիրա-ցուն կ'ըլլայ հանդիսաւոր պարագաներու մէջ։

\*

\* \* \*

Այսպէս գունագեղ հայ մըն է Պապաեան։ Ժամուն նըշ-խարին պէս աղուոր յատկութիւններով գրոշմուած է իր նկարագիրը։ Ասոր համար զինք կը յարգեն մեծ ու պըզ-տիկ։ Իր ամենամտերիմ սրտակից բարեկամներուն մէջ կը գտնենք Նահատակ Դուրեան Արքեպիսկոպոսէն զատ, — որու յիշատակին ձօնուած է այս երկը, — Տէր Եղիշէ Դուր-եան Պատրիարքը, որ Երուսաղէմի վանքին մէջ ընդունե-լութիւն տուած է Տէր եւ Տիկին Պապաեաններու, երբ ա-նոնք Եգիպտոսէն այցելած են Երուսաղէմ եւ յետոյ Պէյ-րութ։

Եգիպտոսի մէջ, Թանգարաններն այցելելէ, տեսա-բանները դիտելէ վերջ, Բարեգործականի գրասենեակին մէջ Պապաեան սիրալիր ընդունելութեան կ'արժանանայ Տոքթ։ Սերոբեանի, Տոքթ։ Կիւլէսէրեանի եւ ձանիկ Զա-գըրի կողմէ, որոնք իրեն ցոյց կուտան Հ. Բ. Լ. Միութեան

կազմակերպական մեքենականութիւնը եւ կը բացատրեն կտակներու մանրամասնութիւնները:

Երուաղէմի մէջ, Պապաեան Դուքեան Պատրիարքին Հիացման կ'արժանանայ 110 Գանատահայ որբերու ընծայած Հայրական Հոգածութեան Համար:

Տէր եւ Տիկին Պապաեաններ կ'այցելեն բոլոր որբափայրերը, յետոյ կը մէկնին Պէյրութ, ուր կը տեսնեն Հայ գաղթականներու խղճալի վիճակը:

Իրենց վերագարձին, անցնելով Փարփղ, Տէր եւ Տիկին Պապաեաններ կը տեսակցին իրենց վաղեմի բարեկամներուն՝ Երուանդ Ազաթօնի, Գարբիչէ Նորատունկեանի եւ Պօղոս Նուպարի Հետ, որոնց մասնաւոր Համակրանքը վայելած են:

Գանատա Հասնելով Լեւոն Պապաեան երկար յօդուած մը կը գրէ «Պայքար» թերթին մէջ, իր Հիացումն լայտնելով Բարեգործական Միութեան ընդհանուր գործունէութեան մասին եւ Ամերիկահայ ժողովուրդն Հրատիրելով անոր նպատակներուն եւ ձեռնարկներուն օժանդակելու: Անիկա իր խօսքը կ'ուզզէ այն Հայերուն, որոնք օտար «Քըրքատ»ներով իրենց Հարստութիւնը կը կտակեն զանազան անձերու եւ Հաստատութեանց, Հետեւաբար, մեռնելէ վերջ իրենց Հարստութիւնը կ'անցնի օտար Հաստատութեանց կամ պետութեանց ձեռքը, երբ իրենց ազգն այնքան պէտք ունի նիւթական օժանդակութեան, զոհացնելու Համար իր բազմապիսի կարօտութիւնները:

Իր գրած յօդուածէն քանի մը ամիս վերջ, Պապաեան կը կտատարէ իր շատ ինքնատիպ կտակը, որպէսզի օրինակ Հանդիսանայ ուրիշներու, որպէս զի՞ մասնաւորաբար բոլոր ունեւոր Հայերն իրենց կենդանութեան տաեն կտատարեն ազգին օգնելու իրենց նուիրական պարտաւորութիւնը:

Կը յուսանք որ, իր մասին գրուած այս Հակիրճ կենսագրականն ալ կարող կ'ըլլայ Լեւոն Պապաեանի կեանքն ու զործը օրինակ ու ներշնչում զարձնել ուրիշ յաջողած Հայերու, որպէս զի բոլորն ալ ապրին՝ ազգային ծառայութեան ընծայած բարոյական մէծ գոհունակութիւնը վայելով եւ Հայրենասիրութեան անխառն երջանկութիւնը ճանչալով:

